

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ

Տ. Տ. ՄԱՏԹԵՈՍ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ԳՅԱՆԳՐԱԿԱՆ

ԲԱՐՁՐԱՇԽԱՎԾ

Տ. ԵՂԻԶԵ Ս. ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ



ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Իրենց զնկատիպ Պատկերներով



ԳՐԵՑ

ՍԻՄՈՆ ԳԱՐԱՄԱՃԵԱՆ



ՀՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԵՎ

Կ. ՊՈԼԻՏՈ, Համօքուլո Խան, թիւ 24

9(48,925)

Ա. Պատուաց գիր

Գ-13 ԱՄԵՆ ԱՊԱՏԻ

Տ. Տ. ՄԱՏՐԻԿՈՍ Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՎՈՒ

## ԻՉՄԻՐԼԵՐՆ

ԲԱՐՁՐԱՇԽՈՐԾ Տ. ԵԼԻԶԵ Ա. ԵՊԻՍԿՈՎՈՒ

## ԴԱՒՐԵԱՆ



### Ա Յ Ն Ս Ա Ջ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երենց լուսատիպ Պատկերներով



### Գ Ր Ա Ց

## ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ



Ա. Պատիս, 1908

Տպագր. Զ. Ա. ՊԵՐՊԻՐԵԱՆ



1414 667\*



## ԵՄԵՆԵՊԵՏԻՒ

S. S. ՄԱՏԹԵՈՍ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Խ Ձ Մ Խ Զ Լ Ե Ա Ն

Թուրքիոյ աղասագրաւթեան այս երջանկուէտ դարապլուխին զուարթ աղասակները կը հասնին մինչեւ մենաստանը այն մեծ Աքսորականին՝ որուն դէմքը կը փայլի մանկութեանս տարիներուն մէջէն . նոյն որդիսկան ակնածանքը, նոյն սէրը շրմներուս համբոյրները կը տանին միշտ այն պատուական Աջոյն՝ որ կոչուած է անտարակոյս հայութեան ճակտուագիրը վարելու : Նա՛, նո՛ միայն է, ուրուն յառած են իր բիւրաւոր որդիներու կարօտագին աչքերը, մինչ Արարատայ վերեւ տաւառնող փրկութեան հրեշտակը դէպի Ախօնի բարձունքը կը գիտէ, դէպի այն նուիրական վայրերը, ուր 42 տարիներ տառապեցաւ անձկագին սպասումի մը մէջ մեր սիրեցեալ Հայրն Խզմիրլեան Սրբազնն՝ Ռսկերեանի նման կրկնելով յաւէտ . « Փա՛ռք մեզ, Ասուա՛ծ . յաղազս ամենայինի, Տեր, փա՛ռք մեզ » :

Այս վճռական պահուն հոգւոյ աչքերով կը դիտեմ էջմիածնայ տաճարին մէջ այն լուսեղէն սանդուղն՝ որուն ծայրը երկինք հաստատուած՝ Լուսաւորիչն է հոն կանգուն և ուրկէ ելեւէջ կ'ընեն երանաշնորհ մեր նախնիք, ցայսվայր տառապանքի տակ հեւացող Հայութեան համար աղօթք և օրհնութիւն նուիրելով : Անոնց սուրբ հոգիները թող հրճուին, քանի որ իրենց առաքինութեանց ժառանգ մը ունին հոս իզմիրլեան Սրբազն :

Անոր սուրբ ձեռքերը պիտի վերցնեն Հայրիկի փոխումով  
ձգուած ուղղի քաղց, Անոր՝ որ իր փարփառ աչքերը կողմ-  
նացուցին յառած անվտանգ պիտի տանի Հայութեան նուը  
խութերու և մըրիկներու մէջէն. ցարդ Հայրիկն էր Լուսա-  
ւորչի գահուն արթուն պահապան, որ առիւծի թաթեր եր-  
կընցուցած այդ անդին գանձին վրայ կը հոկէր:

Զարցընենք ո՞վ է Հայրիկի յաջորդն. այս հարցումին  
պատասխանը Ազգը տուած է կանուխէն 1892 Մայիս 5ի  
կ սթոդիկոսական ընտրութեան տահնն իսկ, երբ Հայրիկ  
ընտրուեցաւ միաձայն 72 քուէով և իզմիրլեան շահեցաւ 50  
քուէ: Հայրիկի փոխումով յաջորդութեան կարգը կուգայ  
իզմիրլեանի, իրը թէ Աստուած քահանյապետական նոր  
պայտպատութիւն մը չնորհած է մեղ ինչպէս Լուսաւորչի  
ատենէն մինչեւ Սահակ Պարթիւ: Խրիմնան և իզմիրլեան  
թէեւ ոչ համանայր և համամոյր, բայց հոգեկից և որտակից  
մէկմէկու, գրաւած են միշտ Ազգին սիրու, երկու մեծ  
աքսորականներ, որպէս յաւէտ իրենց սուրբ կեանքը ինչ-  
պէս Արէլի պատարագն նուիրեցին ազգին:

Ներուի ինձ ներկայացնել հետեւեալ տողերով իզմիր-  
լեան Սրբազնն Զօր հանրօգուտ կեանքն ոչ իրը յաջողակ  
կենապիր մը, այլ իրը աշակերտն ն. Սրբազնութեան՝ տկար  
հաւաստիք մը ընծայելու անկեղծ սիրոյս և խորին երախ-  
տագիտութեանս:

\* \* \*

Տ. Տ. ՄԱՏԹԵՈՎ Ա. ԱՐԲԵՊ. ԻՉԻՐԻԼԵԱՆ(\*) ծնած է 1845  
Փետ. 12ին ի Գում Գարու կ. Պոլսոյ, մկրտուած Ս. Ծննդեան  
քառունքին Մայր Եկեղեցւոյ մէջ, և անուանակոչուած՝ Տեա-

(\*) Մեր ամենուս սիրելի իզմիրլեան Սրբազնն Զօր սոյն կենսա-  
գրականին մէջ ամփոփուած տեղիկութիւնները քաղուած են նախ 1892ի  
իմ պատրաստած կենսագրութենէս, յետոյ 1894ին անոր Պատրիարք  
ընտրուելուն առնիւ զրուածներէն, որոնց մէջ ամենէն կարեւորն է Ա.  
Յ. Այլազեանի զրած կենսագրութիւնը (Տես Արէ-Եւ. 1891 Դէկտ. 24, 26.  
ԺԱ. տարի. թ. 3266—7):

աընդառաջի տօնին առթիւ՛ Ախմէօն, աշակերտած է նախ  
Մայր վարժարանին մէջ մինչև 1859 և երեք տարի ևս  
Գում Գարու կուրսի Ս. Պողոսեան ազգային վարժարանը  
յաճախելով աւարտած է գպրոցական ըրջանը:

Իր իզմիրլեան մականունը առած է իր պապէն, գեր-  
ձակ Մարտիրոս, որ Զմիւռնացի էր, իսկ հայրն գերձակ  
Համբարձում, բարեպաշտ արհեստաւոր մը, ինը զատակնե-  
րու տէր, որանց եօթներարգն էր մեր Ախմէօնը: Ուսուցիչ-  
ներն եղած են Մկրտիչ Մեղպաւրեան՝ Հայերէնի, Տոքթ.  
Ներսէս Մեղպաւրեան՝ բանաստեղծութեան և տոմարակալու-  
թեան, Զափրաստեան Միաչէն Գէորգ պատուելին՝ Թէ-  
ստուրոսի բարոյախօսութեան, Յարութիւն Թիւլեան՝ քանա-  
կապիտութեան: Կը սիրէր մանաւանդ ուսումնական աշխար-  
հագրութիւնը: Մանկութիւնէ կուսակրօնութեան սէր կը տա-  
ծէր և գպրոցական հանգէներու մէջ արտասանած իր ճա-  
ռերով ապագայ բեմբասացութիւնը կը շեշտուէր:

1862ին ըրջանաւարտ ըլլալով իրը մանկավարժ պաշ-  
տօն առաւ Օրթագիւղի Թարգմանչաց վարժարանին մէջ,  
ուր Պէրալէրեան Աւեախս պատուելի հրահանգներուն տակ  
ուսումնական իմացական փիլիսոփայութիւնն:

Այս տեղ խօսքը իր նախակին մէկ աշակերտին է, որ կը  
ներկայացնէ իզմիրլեանը իրը մանկավարժ. «Օրթագիւղի  
Թարգմանչաց վարժարանի հին նախակը թարգմանին մէջ, ըն-  
դարձակ ու մթին սրահ մը փայտաշէն, որուն հետքը չի  
մնար հիմակ՝ անոր տեղ կառուցուած քարուկիր փայլուն  
շէնքին մէջ, — գպրոցականի առաջին գողս ու առաջին  
յարգանքս զգացած եմ զատիքարակի մը հանգէպ, համակ  
սիւեր հագած ու աղաւամազ մօրուքով երիտասարդ մը, որ  
իր տարիքին անսովոր պատկառաւանք մը կ'ազգէր հարիւրա-  
ւոր մանուկներուն, որոնք կը խոնարհէին իր նայուածքին  
ու իր... եպենոսէ գաւազանին առջեւ. սրահը ամբողջ կը  
թալուէր խորին լուսութեան մէջ, երբ անոր վճիտ ու հատու-  
ձանը կը հնչէր բարձրաւանդակէն, ուր գրաւած կար կա-  
ռավարչին աթոռը, և բոլոր անառակ պատիկները խոնարի

գառնուկներ կը դառնացին, երբ պարոն Սիմէօնի թուխ  
դէմքն ու խօսող նայուածքը ստուերագծուէին ապակեոր  
դրան ետևէն : Յետոյ աշխարհականն եղաւ սարկաւագ առանց  
հրաժարելու գալրոցին մէջ իր վարած համեստ պաշտօնէն :  
Այն ատենները — աւելի քան քառորդ դար տատչ — թա-  
զային գալրոցներու տղաքները աւելի սերտ հազորդակցու-  
թեան մէջ կը գրուէին եկեղեցիին հետ . ամէն շարաթ իրի-  
կուն խմբովին ժամերգութեան երթալլ պարաւուրիչ էր,  
ինչպէս պարտաւորիչ էր տօնուկան օրերուն հաղորդուիր :  
Եւ Ս. Աստուածածնայ եկեղեցիին մէջ — այն ալ բոլորովին  
վերանորոգուած, — ուր չիկացին հիմակուան սղորկ նստա-  
րաններն ու մաքուր ծնրակալները, հին, փոշտ գորգին ու  
պատառուն փոխաթին վրայ ծնրագիր, կը գիտէինք մեր սար-  
կաւագ-դաստիարակը, որ այնքան երկիր գածու թեսարան կը  
կարդար ու այնքան երկիր գածու թեսամբ կը մամակցէր ժա-  
մասացութիւններուն : Ու նախակըթարանի գրասեղամններուն  
վրայէն մեր զգացու երկիր գախաւան պատկառանքը՝ տոճա-  
րին մէջ մանկական հիացումի մը կը փոխուէր, այն բարե-  
պաշտիկ զգացումավ, որ յատուկ է տղայ հասակին(\*) :

1864ին Թաքթաքեան Պօղոս Պատրիարքի հրամանով  
Օրթագիւղի Ս. Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ տիրացու  
Սիմէօն Սուրբաւագ կը ձեռնադրուի Կապուտիկեան Յովհան-  
նէս Սրբազնէ : Այս տեղ նոյնութեամբ կ'ընդօրինակինք Պ.  
Սիմէօնի եկեղեցական կարգ ընդունելու խնդրագիրը, զոր  
մատուցած է նոյն թուականին կապուտիկեան Սրբազնի :

«Գերազանց Սրբութեան Հոգ :

«Ինչու մարդու առաջին և քիչուր ուսուուն և որէնցի մէ-  
ջ ա-կ հը որոշելու ի-ր ա-պահուին հ-ա-մոր, ն-յ-ա-կ-ո-ւ և ն-ո-ս-ո-ւ ի-բ-ո-ւ-  
« մ-ր-դ ա-մ-ն-է-ն ա-մ-ն-է-ն յ-ա-ր-մ-ո-ր ո-բ-ո-ւ-ի-ր ս-ե-ր-ե-լ-ո-ւ ո-բ-ո-ւ-ի-ր է ի-ս-ս-ի-ն-  
« ս-ո-ր-դ ի-ե-ա-լ-ո-ւ, ո-ր ն-ո-ս-ո-ւ ի-ն հ-ա-մ-ո-ր շ-ա-ս ո-խ-ո-ւ-ի-ր և ի-ս-ս-ի-ն-  
« ո-ւ-է-լ է :

(\*) Տիգրան Արքիարեան, Արեւելց. ԺԱ. տարի, թ. 3214 (1894 դիւխ 22):

«Բայց իմ այս հոգոյ ձեռնութը ըստ օրինի ըլլալու համար ներկա-  
« յի-ս և ինուրեւ Զեր Սրբութեաննեն, որ յիշ ինչուօք ա-ր-դ մ-ջ-ը  
« կ-ա-ր-ի-ս-ս-է+ ն-ո-ս-ո-ս-ի-ս ք-ր-ոյ, ի-ն-ա-մ-է-լ-ո-վ Զեր + ա-ն-ա-ն-յ-ո-պ-է-ո-ս-ի-ն բ-ո-յ-ը  
« Լ ա-ս-ր-բ պ-ա-շ-ո-ւ-ն-է հ-ա-կ-ո-ղ-ո-ւ-ն-ե-ա-մ-ն, ա-ն-ո-ր-ժ-ո-ւ-ն ի-բ-ը ո-ր-դ-է ա-ն-ի-ն-ց ա-շ-  
« ի-ս-ո-ր-ո-ւ-ց ։ ա-ն-ո-յ-ե-լ-ո-ւ ի-ս ի-ս-ո-ր-ո-ւ-մ-ն, Լ ա-շ-ը-մ-ն ը-լ-լ-ո-ւ բ-ո-յ-ը-է-լ-ո-յ մ-ն-ի-ւ-ը:  
« շ-ն-ա-յ ա-յ-ո-ւ-ն-ը և ի-մ հ-ա-դ-ո-յ ա-յ-ո-ւ-ի ա-լ-ո-ւ-ը:

«Որ եւ Զեր Սրբութեան

« ա-ն-ո-ր-ժ-ո-ւ ն-ո-յ-ո-յ և ա-ր-դ-է

« ՍՄՄԾՆ Հ. ԽԶՄԻՒԾՑԱՆ»

Յիշենք այսուեղ թէ Օրթագիւղի վարժարանին մէջ գաս-  
տիարակ եղած ատեն՝ ամեն նեղութիւն յանձն առնելով  
Գումը Գարուէն մինչեւ Օրթագիւղ հետիւն կ'երթեւեկէր  
որպէս զի իր ստացած թոշակով աւելի կարենայ օդնել իր  
ընտանիքին : Այն ժամանակներուն մէջ մեր եկեղեցականու-  
թեան պատիւ բերող Օրթագիւղի Տէր Սահակ Աւագ քահա-  
նայ Տէր Սարգսեան (\*) պաշտպանած է մեր սարկաւագը և  
շատ ատեններ իր տունը ընդունած է . որովհետեւ տեղույն  
քահանաները նախանձելով սարկաւագին արժանիքներուն՝  
հակառակորդներն եղած էին անոր . պահ մը նոյն իսկ կա-  
պուտիկեան Սրբազնն չէ ուզած ձեռնադրել զանի, վախ-  
նալով որ իր տեղը կ'անցնի : Տէր Սահակ քանիցու գիմած է  
Թաքթաքեան Պօղոս Պատրիարքի՝ Սիմէօն սարկաւագը վար-  
գապիտ ձեռնադրել տալու հրաման ստանալու համար, սա-  
կայն Պօղոս Պատրիարք չէ արտօնած ձեռնադրութիւնը այն  
առարկութեամբ թէ ըստ հին կանոնի վարդապետը պէտք  
է վանքին մէջ ձեռնադրուի և վանքի վրայ :

Բայց երբ Պօղոս Պատրիարք հրաժարած Օրթագիւղ  
կ'առանձնանայ, ստէպ կը կանչէ իր քով Սիմէօն սարկաւա-  
գը և հարցուփորձ ընելով՝ անոր ունեցած կրօնական հըմ-  
տութեան վրայ կ'սքանչանայ ու յետոյ կ'ըսէ Տէր Սահակի.

(\*) Այս պատուական քահանան այժմ կրօնի ուսուցիչ է կեղը,  
վարժարանը, ունի կրօնական երկեր, ինչպէս Քնարեւ կը ծառէր նիւթ-  
կը ու Քէրտուեւուն, Առաւար և բնակչուն, բացի ասոնցմէ հրատարակած  
է լրագրաց մէջ յօդուածներ, նաեւ մի քանի փոքր տետրեր :

մայր Հայոց. Բնակչութեան սրբեր ասոր վարդապետական Առաջարկութեան արգելք ըլլալով. շուտ ասոր վկայականը ցը յ և այ առաջարկիմ » :

Առաջի 1863ին Տեղապահ Արխատակէս Արքազանի օրով, բնակչութեան արջութեամբ որոշած էր ոչ զոք կուսակրօնութեան կողմէ, բայց Ախմէօն սարկաւագի կարողութիւնները գնահատութեամբ հարամայուեցաւ անոր ձեռնադրութիւնը որ տեղի ունեցաւ նոյն տարին Յունիս 29ին Ա. Լուսաւորչի Գիւտ Նշխացաց անդի քարեկենդանի կիրակին՝ Օրթագիւղի եկեղեցին մէջ, և անուանուեցաւ Մատթէսու. ձեռնադրիչն էր իր հոգեւոր մասը Կապուտիկեան Արքազան։ Յետոյ գարձեալ նոյն տարին Վարչովայ Խաչի բարեկենդանի կիրակին նոյն եկեղեցւոյ մէջ առաջ գաւաղանի լշխանութիւն։ Իր քառսունքը լմնալէն անմիջապէս վերջ Խրիմեան Պատրիարքի քով քարտուզար ընդունել տուաւ զանի նոյն Տէր Սահակ հայրը։

Իզմիրկեան, ինքնօգնութեան գերազանց ախպար մը, իր նախակրթութեամբ չբաւականանալով, յամառ և տոկուն աշխատասիրութեամբ եկեղեցականի անհրաժեշտ և կարեւոր հմտութիւններով ճոխացուց իր միտքն։ Սարկաւագութեան ատենէն կը տքնէր ամէն գիշերներ կապուտիկեան Արքազանի փոքրիկ տան մէջ պլազուն ճրագին լոյսով. օրուան այնքան պարտասումներէն վերջ իր գիշերային հանգիստը կը զոհէր իր ուսումնական զարգացումին համար։ Այնուհետեւ և միշտ իրեն տիրական ձգտումն եղաւ սովորիլ, ուսումնասիրել նախնեաց մատենագրութիւն ու եկեղեցական պատմութիւն, որոնք կը փայլին իր մէկ հմտութիւն մէջ։ Հայրաբետութիւն Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ եւ Աղքամար ու Սիս։ Այս գործ հրատարակուած է 1881ին երբ կրօնական խորհրդական ընտրուած էր։ Այս պաշտօնավարութեան ատեն ի դիմաց Պատրիարքարանի, Սոսյ Տ. Մկրտիչ կաթողիկոսին հետ անձամբ բանակցելու պաշտօն ունենալուն հայ կաթուղիկոսութեանց վրայ ուսումնասիրութիւններ ըրաւ մաս առ մաս հրատարակելով Փունջին մէջ, որմէ յետոյ առանձին հատոր ձեւացաւ վերոցիշեալ մակարութեամբ։

Իբրեւ քարտուզար Ազգ։ Պատրիարքարան մտնելով՝ հոն աշխատասիրութիւն և պաշտօնի խորին գիտակցութիւն ցոյց կուտայ. մերթ Մայր Եկեղեցւոյ Թաղական Խարհըրդոյ ընտրողական ժողովին կը նախազահէ և ընտրական հրահանգները կը մեկնէ, մերթ Գումը գարուի դուրսի Ա. Յարութիւն Եկեղեցւոյն քարոզչութիւնը կ'ընէ, շատ անգամ ալ կիրակի առաւօտները Մայր Եկեղեցւոյ ամպիսնէն իր քարոզներով կը միսիթարէ ժողովուրդը։ Կը յիշուի նաեւ նոյն ատենները իր կրօնուսուցի պաշտօնավարութիւնը Մայր քարժարանի և Լուսաւորչեանի մէջ։

Ազգո էֆ. Վարչութեան օրով կրօնական ժողովոյ գիւտանագլութեան պաշտօնին կը կոչուի Մատթէսու վարդապետ և 1872 Մարտ 17ին քուէից բացարձակ առաւելութեամբ առաջին անդամ կրօնական ժողովոյ անդամ և Ատենագլիր կ'ընտրուի։ Այս կրօն։ Ժողովոյ օրով տեսուչ խորհուրդներու հրահանգները կը խմբագրուին Մատթէսու վարդապետի ջանքերով և կը տպագրուին։ յիշենք ասոնցմէ Ազգային վարժարանաց բարեկարգութեան հրահանգը, որ երկար ատեն առաջնորդ եղաւ մեր բոլոր գպացներուն։ (\*)

Այն ատեններն էր որ Վարչութեան կողմէ Պրուսակերթայ Ղազարոսեան Քրիստոնութեան էֆէնտիի հետ Առաջնորդական խնդիրը կարգադրելու պաշտօնութ, որուն մէջ կը յաջողի իր ազգեցիկ ընթացքով։

1872 Գեկտ. 29ին Սոսյ Կաթողիկոսական խնդրոյն համար կազմուած յանձնաժողովին գործօն անդամը կը լլայ։

1873 Յունուար 29 ին ի վարձ իր բարւոք ծառադրութեանց Պատրիարքական Տեղապահ Աղասեան Նիկողայոս Արքազան ծայրագոյն վարդապետութեան ատենինը կուտայ Օրթագեղի եկեղեցին մէջ Մատթէսու վարդապետի, որ նոյն տարին իւսկեւտարու Ա. Կարապետ Եկեղեցւոյ քարոզիչ և ձեւարան վարժարանի կրօնի ուսուցիչ կը կարգուի։

Հոս քաղցր է ինձ յիշել ուսանողի տարիներս, երբ իզ-

(\*) 1873 Կ. Պոլիս, տպ. Յ. Միւհէնտիսեան

միքլեան վարդապետ մեզ կրօնի դասը կ'աւանդէր ձեմարանի մէջ, հաճոյք մըն էր ունկնդրել իրեն և իրմով բուռն սէր մը տածել Հայ Եկեղեցին համար և Ս. Կարապետ Եկեղեցոյ մէջ, ուր երկար ատեն վարեց քարոզչութիւնն, լսել իր քարոզներն ու զմայլիլ: Բոլոր ուսանողներու մասնաւոր յարդանք մը, անշէջ սէր մը կը տածէինք անոր նկատմամբ, համարելով զանի ոչ միայն մեր ուսուցիչը, այլ մանաւանդ մեր հայրը: Կը յիշեմ թէ միանգամ հրաժեշտ տուաւ կրօնուսոյցի պաշտօնէն, մեր կարգը ամբողջ զանի վերստին պաշտօնի կոչելու հանրագիր մը ստորագրեց Հոգարձութեան ուղղուած. Հոգարձութիւնը վերստին հաստատեց մեր ուսուցիչը իր պաշտօնին մէջ. ինչ ուրախութիւն մեզ փոքրիկներու, որ պիտի գտնէինք դարձեալ մեր հայրը անժական և լուրջ, բայց այնքան պաշտելի մեր սրտին:

1874 ին Պալըքէսէրի վիճակին առաջնորդ ընտրուելով՝ կրօնական ժողովը արժան կը համարի տալ Իզմիրլեանի Եպիսկոպոսական վկայագիր. այս առթիւ կը պատրաստէ կրօն ժողովոյ երկամեայ համարատուութեան տեղեկագիրը, զոր կը մատուցանէ նոյն տարւոյ նոյ. 25ին:

Պալըքէսէրցիք իրենց առաջնորդը ընտրելէն վերջ կը փափաքին որ նախ եպիսկոպոսահայ և յետոյ իրենց վիճակը զտոնաց: Այս ըղձին գործադրութիւնը ինչ ինչ արդելքներու բազխելուն վարչական շրջանակի մէջ, Մատթէսո Վ. կը հրաժարի առաջնորդութենէ, իր հրաժարագրին հետ ներփակելով իր եպիսկոպոսական վկայագիրը:

1875 Հոկտ. ին Գէորգ Դ. Կաթողիկոսն լանջախաչ մը կը խրկէ Տ. Մատթէսո Վ. ի և 1876 Յունուար ամսոյն կը հրաւիրէ զանի ի Ս. Էջմիածին և Տ. Մատթէսո Ծ. Վ. Ապրիլ 9ին Պոլսէն մեկնելուն, հոգելոյս Ներսէս Պատրիարքին գրած եպիսկոպոսական յանձնարարականն կ'ստանայ շոգենաւին մէջ և Մայիս 17ին Համբարձման տօնի օրը իրը միաբան Ս. Էջմիածնայ եպիսկոպոս կը ձեռնագրուի:

Այսուհետեւ Մատթէսո Սրբազն իրեւ կեղունի Եկեղեցական՝ կարեւոր ծառայութիւններ կը մատուցանէ վարչական՝ շրջանակներու մէջ, կը մասնակցի Պատրիարքարանի

բոլոր ժողովներուն և մասնաժողովներուն և միշտ տեղեկաբեր կ'ըլլաց: Ն. Սրբազնութեան պատրաստած տեղեկագիրները, արդիւնք խղճամիտ ուսումնասիրութեան, իրենց տեսակին մէջ կարեւոր հեղինակութիւններ են:

1879ին Պատրիարքական Խորհրդական, Գեր. Միհթարեան Խորէն Սրբազնի հրաժարելէն վերջ, 5 ամիս նոյն պաշտօնը վարելէ յետոյ կը հրաժարի Օգոստ. 10 Ազգ. ժողովին չորրհակալութեան քուէին արժանանալով:

1880ին կրօնական խորհրդական կ'ընտրուի:

1883ին առաջին ամսուն Կաթուղիկոսական ժողովին անդամ կարգուելով կը պատրաստէ տեղեկագիր մը 115 մեծագիր էջերով, որ յետոյ կը հրատարակուի:

1885ին հոգելոյս Տ. Էսայի Պատրիարքին հետ Երուսաղէմ ուղեկից կ'երթաց և Կ Պոլսոյ նորընտիր Տ. Յարութիւն Պատրիարքին հրաւիրակ ընտրուելով Ազգ. Վարչութեան կողմէ, մոյրաքաղաքո կ'առաջնորդէ զն. Ամենապատուածիւն: Մատթէսո Սրբազն թէպէտ քանիցո գաւառական պաշտօններու կոչուած է, սակայն ինչ ինչ պատճառներով չէ ընդունած: Իրը Եկեղեցական երեսփոխան ուշագրաւ է իր հայրենասէր ոգին և կենուական խնդիրներու մասին կուռ տրամաբանութեամբ վի ատենախօսութիւններն և իր ուղիղ տեսութիւնները գնահատուած են Ազգին երեւելիններէն, պաշտօնական մարմիններէն, նոյն իսկ իր ընդդիմախօսններէն:

1886 Յունուար 3ին Եպիպոսի Գաւառուկան ժողովը միաձայնութեամբ առաջնորդ կ'ընտրէ զջ. Մատթէսո Սրբազն, որ Մարտ 17ին հոն կ'ուղեւորի: Զորո տարիներ կը վարէ այդ առաջնորդական պաշտօնն և վերջապէս կը հրաժարի կլիմային անյարմարութեան պատճառաւ: Անոր շնորհիւ Գահիրէի առաջնորդական պարագերը կը մաքրուին, ներքին շինութիւններ կ'ըլլան, գիւտնատունը կը վերակազմուի, օրինաւոր արձանագրութիւններ կը հստատուին, Խորէնեան վարժարանը կը բարեկարգուի, գերեզմանատունը կը շրջափակուի, ուր մատուռ մը շինել կուտայ առաջնորդ Սրբազնը, ինչպէս նաև Գահիրէի Ս. Առտուածածնայ եղիւ:

զեցին հիմնապէս կը նորոգէ, կը զարդարէ, կտակներուն ուղղութիւն կուտայ: Այս ծառայութեանց համար տեղւոյն աղջայնոց սէրը կը դրաւէ, սէր որ մինչև ցայսօր կը տեսէ. եգիպտական Հայ գաղութիւն առհաստրակ ամէն անդամներն ինչպէս նաև իրենց բարեգործութիւններով նշանաւոր հանդիսացող վսեմ. Պօլսա փաշայ Նուպար և Վսեմ. Արրահամ փաշայ Բարթող կը հիանան Մատթէոս Սրբազնի մեծ կարողութեանց վրայ. վկայ ներկայ կաթուղիկոսական ընտրութեան հումար որոշուած պատգամաւորին կը յանձնարարուի միայն իզմիրլեանի տալ քուէ և ըստ այնմ արտասահմանի թերթերուն հրատարակել անոր արժանուած ըութիւնը: Աղդ. վարչութեան տուաջարկութեամբ թ. Դուռը վեհ. Կայսեր տեղեկագրեց իզմիրլեան Սրբազնի արժանիքի մասին, որ վորձատրուեցաւ Կայսեր կողմէ Գ. հարգի մէճիւտիչի պատուանշանով:

Եգիպտոս եղած տաեն Տ. Մատթէոս Սրբազն Հապեշիսթանի Մինելիք թ. թագաւորին հայ լեզուաւ օրհնութեան գիր ուղղեց, որուն փոխարէն թագաւորը տրքայական առանձին հրովարտակով Ռոկիդէն Խաչ նշան մը զրկեց Ն. Սրբազնութեան:

1887 և 1889ին Պօլիս կուգար տմանները և պարբերացար Ալէմտաղի և Եագաձըգ անցունելէ յետոյ կրկին Եգիպտոս կը դառնար. քանիցս հրաժարեցաւ բայց միշտ մերժուեցաւ իր հրաժարական, վերջնապէս հրաժարեցաւ առողջական պատճառներով 1891ին:

Եգիպտոսի առաջնորդութենէն հրաժարելէն վերջ կրկին իւսկիւտարու Ա. Կարապետ Եկեղեցւոյ քարոզիչ Կ'ըլլայ. նոյն տաենները կեդր. վարժարանի Բարձր, կարգերու կրօնիդ գասերը կ'ստանձնէ առանց դրամական ակնկալութեան:

Արդէն իր անշահախնդրութիւնը ամէն պարագաներու մէջ ապացուցուած է. նկատած է նա դրամը լոկ փոխանակութեան միջոց և ոչ երբեք պաշտումի առարկայ: Եգիպտոսէ հրաժարելէն վերջ Գաւառական ժողովը չնկատելով զանի հրաժարուած, դիզուած ամսականներն իրը 70-80 սու-

կի կը յդէ իրեն, բայց ինք կը վերագարձնէ այդ գումարը տեղույն ազգային արկղին:

Իր գործունէնեւթեան և անշահախնդրութեան փայլուն ապացոյցն է հետեւեալ: Իզմիրլեան Սրբազնի առաջնորդութեան տաեն, տեղույն ազգային կալուածները, որոնք թագւոր փաշայի տնտեան փոխանցուած էին, կը յաջողի աղջին վրայ դարձաւնել և երբ այս գործողութիւնը լրանալէն երեք ամէլու մերջ թագւոր փաշա կը մեռնի, կալուածները կորուստէ կ'ազատին:

Այս Ֆերալի գործողութիւնները աւարտելէն ետքը օր մը Նուպար փաշա և վարձ իզմիրլեան Սրբազնի այս ծառադութեանց, կը յանձնէ անոր 2000 սոկիի չէք մը յայտնելով թէ տակին խոկ պահանջել իր իրաւունքն է: Սրբազնը կ'առարկէ թէ՝ «Ես առանձին մէկն եմ, ի՞նչ պէտք ունիմ այսքան դրամի»: Ուստի կը մերձէ դրամը. բայց երբ Նուպար փաշայ կը պնդէ, այն տաեն իզմիրլեան կ'առաջարկէ փաշային, որ այդ դրամով կալուած մը գնէ իրեն համար և երբ կալուածը կ'առնաւի, առժամանակ կերպով աղջին կը փոխանցէ, փաշային չգգացնելու համար պահ մը թէ կը մերժէ լրանալու այդ կալուածն, զոր յետոյ բոլորովին կը նըւիրէ:

Իր առաջնորդական ամսականն 25 սոկի էր և Եգիպտահանյք պայման գրած էին որ ամէն ծախսք իրեն կը վերաբերէ: Անդամ մը ծանր հիւանդութեամբ անկողին կ'իյնայ վտանգաւոր կերպով: Տիգրան փաշա Ապրօ, Գաւառական Ժողովոյ տաեննապետն իր լնկիրներուն հետ ամէն միջոց և գործ կը գնէ, առաջնորդարանէն փոխադրելով հիւանդը առաջնակարգ պանդոկ մը և բժշկական գարմաններու հնթարկելով զանի: Սրբազնը ուր ուրեմն կը փրկուի ամէն վտանգներէ և մեկնելէ առաջ նոյն տեղէն, կ'ուզէ հաշիւը փակել, բայց յանձնարարուած էր պանդոկապետին որ բնաւ դրամ չառնու Սրբազնէն. պանդոկապետը կը մերժէ առնուլ. Սրբազնը կը պնդէ. «Անկարելի է, կ'ըսէ. պէտք է իմ հաշիւս են մաքրեմ»: Այն տաեն պանդոկապետը սախակալ կը ներկայացնէ հաշիւը, որ իրը 30 սոկիի կը յանդէր:

զոր կը վճարէ Արբազանը։ Յետոյ երբ Տիգրան փաշա կուզայ ա ողջութեան համար իր խնդակցութիւնը յայտնելու կը հա յընէ « Խնչո՞ւ վճարեցիք ձեր ծախքերը . մեր պարտքըն էր այն »։ Այն ատեն Արբազանը կը հանէ գրանէն Գաւառական Վարչութեան պաշտօնագիրը , որուն մէջ գրուած էր թէ 25 սոկի էր արաւականը և ամէն ծախք իրեն կը վերաբերէր Տիգրան փաշայ այն ատեն խնդալով կ'ըսէ . « Ամսն Արբազա՞ն , այդպէս քարը ձիշգ մարդուն ճակախն չին զարներ » , Եգիպտահայք չգիտէին նախապէս իրենց Առաջնորդին անշահախնդրութիւնը և պարապ տեղը այսպիսի գրամական պայմաններու տակ կուգէին ճնշել անոր վեհ հոգին։ Անդամ մը ևս Եգիպտասէ գարձին սուզջութիւնը գարմանելու համար Ալէմտաղի գացած էր։ Ստմաթիստէն կը հրաւիրուի գպրոցական գաւառային հանդէսին նախագահնելու : Հոգարարձուներն էին Տեարք Յովին . Կոճիկեան , Պարզեւ Փափագեան , Իզմիրեան կ'ընդունի հրուէրն և կուգայ Ալէմտաղիէն նախագահնելու : Երեկոյին կ'օրէնէ զամէնքը և կը բաժնուի կրկին Ալէմտաղի գառնալու : Կոճիկեան էֆ . այն ատեն փափիւթեամբ ափը կը գնէ երկու սոկի : Արբազանին ուրախ դէմքը յանկարծ կը փոխուի և կը հարցընէ . « Ի՞նչ է այս » : Կոճիկեան էֆ . կ'ըսէ : « Ոչինչ , ճանապարհածախս մը միան » : Իզմիրեան խստիւ կը մերժէ և ձեռքը գրանը տանելով գրամապանակը կը հանէ և ինքն ալ երկու սոկի կը գնէ կոճիկեանի ձեռքը ըսերով . « Այս իմ չնչին նուէրս ըլլայ աղքատիկ տղոց կրթութեան համար » :

Կը հասնինք իզմիրեան Արբազանի պատրիարքական ըրջանին , երբ արդէն հայարնակ գաւառներու մէջ մահուան սարսափը տարածուած էր և հայութիւնը զոհ կուտար իր բազմաթիւ զաւակները : Այս վիճակին մէջ Աշըքեան Պատրիարք իր ազգավանակ թոյլ ընթացքով , հլու կամակատար կառավարութեան հրամաններուն , ի զո՞ւր կը նստէր իր գահուն վրայ , ուրիէ « վա՞ր իջիր » կը գոռային ամէն կողմէ ու վերջապէս ստիպուեցաւ հրաժարիլ : Այն ատեն ամէն աչքեր Տ. Մատոթէոս Արբազանի գարձան և 1894 Դեկտ . 7ին Զու

րեքշարթի օր Պատրիարք ընտրուեցաւ Ազգային ժողովոյ 67 քուէով . ներկաներն էին 76 . վաւերացուեցաւ Դեկտ . 20ին ու 26ին իւսկիւտարէն Պատրիարքարան ուսանորդուեցաւ անսահման խանդակառութեամբ : Նոյն օր իրր 20,000 ազգայիններ լեցուած էին Մայր Եկեղեցւոյ տաճարն և Պատրիարքարանի փաղոցը , այդպէս որ գժուար էր անցք մը բանալ հանգիստառ թափօրին , որ Ա . Պատրիարքը կը բերէր գէպի Ա . Տաճար : Անհնար էր հոն լուեցնել իր ուրախութիւններուն մէջ յափշտակուած տմբոխը . բայց երբ բարձրացաւ բեմը իր սահմանադրտկան ուխտի քարոզը տալու , լսեցին ամէնքը և նորընտիր Պատրիարքը սկսու խօսիլ այսպէս .

« Տես՛ք Երեւփիսանք ,

« Պատկառելի ժողովդ իւր Դեկ . 7ի նատին մէջ կատարուած ընտրութեամբ կոչեց զիս Կ . Պոլոյ Պատրիարքական պաշտօնին : Այս պաշտօնն ո'քչափ փափուկ և գժուարին , այնչափ և առաւել ևս անարժէք էր իմ անձս , և հեռի այն պաշտօնին պարտականութիւնները կատարելու թէ՛ մըտաւրական և թէ՛ ֆիզիքական և թէ այլ կարողութիւններէ . բայց մէկ կողմէ եկեղեցական կոչումն կը պարտաւորէր զիս համակերպիւ որոշման Պատկառելի ժողովոյդ և միւս կողմէ այն մեծ վստահութիւնն և համակրութիւնը , զոր իւր կատարած ընտրութեամբն ցոյց կուտար Պատկառելի ժողովդ , որ օրինաւորապէս կը ներկայացնէ Հայոց Ազգն ի թուրքիս , համարձակութիւն տուին ինձ Աստուած ապառտան ընդունիլ առանց ի հաշիւ առնլու ֆիզիքական քայլքայեալ վիճակս , որ ամենուդ յայտնի է . ուստի չնորհակալութիւն առ Պատկառելի ժողովդ յանձին իմ կատարած անարգամեծար ընտրութեան համար , նոյնպէս չնորհակալութիւն առ ինքնակալ միահեծան կայսրն , որ հաճեցաւ վաւերացնել իմ ընտրութիւնը և արդ կը կատարեմ Պատրիարքական ուխտը » :

Ուխտը կատարելէ վերջ կը բացատրէ իր պաշտօն , անընդհատ կեցդէնէրու ու ձայնաւորու Շխնճորով ընդմիջուած և իը խնդրէր միայն կեանքի , ինչքերու և պատուայ առա-

հայութիւն կտուալարութիւնէն՝ հաւատարիմ Հայ ազգին համար, վասն զի յոյտարարեց թէ «Առանց կեանքի, ինչքերու և պատույ ապահովութեան՝ հաւատարմութիւնը դոյութիւն չունի»։ Տեսնելու էր զանի հոն սուրբ տաճարին մէջ, ճարտար նկարչի մը վրձինին արժանի այդ տիեսարանը անմուռանալի է ինձ. նոյն պահուն կեցցէներուն գոռ ձայներուն խոսնելով տկար ձայն՝ ընդհանուրին հետ՝ անծայր գոհունակութիւնով մը կ'ընդունիմ ևս ալ անոր խօսքերը։ Աջ կողմը կեցած էր հոգելոյս Սլէաթձեան Սրբազան, կարծես իր մարդկեցն նիդակ մը, ան ալ սիրուած ժողովրդեան ամէն գատակարգէն, գէմքը կը ճառագայթէր անհուն ուրախութեամբ մը, մինչ Ազգ ։ Ժողովոյ Դեր-Ատենապետ, ողբացեալ ուսուցչապետն Պէրպէրեան, իր երեսփոխանի աթուին վրայ բարձրացած՝ հազիւ վեր ցոյց կուտար իր պայծառ գէմքը ամբոխին ալիքներուն ծփանքին մէջ։

Ահա թէ ի՞նչպէս կը նկարագրէ յաջսպակ գրիչ մը նորընտիր պատրիարքին վսիմ դիրքը Ս Խորանին առջև։


«Ասրանը ամբողջ լուսազարդուած է. լուսոյ բիւրաւոր ցոլքեր կը պաշարեն Ն. Սրբազնութիւնը, որուն գէմքը առնոց մէջէն կ'երեխ սրբազան պատկերի մը հանգունատիպ ։ Խորանին վրայ կեցած է սպիդ, սև վեղարը իր ստուերը ձգուծ այդ գէմքին վրայ, կը սաստկացնէ այն միանձնի ու հաւատացեալի աննիւթեանութիւնը, զոր ունի իր կերպարանքը. ցաւէն ու խատամբեր կետնքէն կարկամած դիմոգիծերը, խոհուն ու գիտակից տիխութիւնը, որ իր աչքեքերուն մէջ կեդրոնացած է, տրտմական ծալքը իր ըլրթունքներուն, այն ամբողջ գառն ու ինքնամփափ զգացողութիւնը, որ իր գիմագծութիւնը կը սրբացնէ, պատկառանք կը հեղուն չորս դին։ Դաշն ու հանդիսաւոր ձայնով մը կը խօսի, խորսնեկն եկող ձայնով մը, և ի տես այն ազգեցութեան զոր իր խօսքերը կը բերեն հաւատացեալ ժողովրդին վրայ, տրտմութիւնը և դառնութիւնը պահ մը կ'անհետին աչքերէն և երանութիւն մը կը սփուրի իր գիմագիծերուն վրայ։ (\*)»

(\*) Հայրենիք, 25 Տարի, Ա. 1031. 1896 Թեկու 27:

Ամէնէն տագնապալից օրերու մէջ կը բարձրանայ իգմիրեան Սրբազան Պատրիարքական աթոռը. քաղաքական արհաւերքի այն շրջանին աղէտքը քսան կաստիվերտցիներ կարող չեն լիուլի կերպով նկարագրել։ Այդ տիսուր շրջանին մէջ Պատրիարք եղողին համար անխուսափելի էր կամ մա՞ն կամ աքան'ր։

Թէեւ կառավարութիւնը իգմիրեան Սրբազանի գրած ամէն բարդիւները կէտ առ կէտ կը գործադրէր, բայց գառնագոյն գէպքեր իրարու կը յաջորդէին և Վարչութեան անդամները ահարեսկ թէեւ, բայց մինչեւ ցվերջ իրմէ անբաժան եղան. անոնց հետ կը կարգադրէր ամէն խնդիր և առանց ժողովի հաւանութեան ու և է ինդիր ինքնագլուխ չէր կատարեր։ Դեսպանները ինքնին յարաքերութիւն ունենալով Ս. Պատրիարքի հետ, մեծապէս կը գնահատէին անոր տրամարանող ոգին։ Անոնց միջոցաւ հայրենակ գաւառներու բարենրուգմանց ծրագիրը ընդունուեցաւ Բ. Գրան կողմէ, սակայն ոչինչ գործադրուեցաւ։ Ա. Պատրիարքը կը խնդրէր զայն Բ. Դանէն՝ որ կը պատասխանէր թէ «Դեսպաններէն կրնաք առնուել»։ բայց իգմիրեան Սրբազան դիտողութիւն կ'ընէր թէ ինք միայն Բ. Դուռը կը ճանչնայ պաշտօնական յարաքերութեանց համար։ Պէտք է գիտնալ թէ ինք երեք գեսպաններուն(\*) գիմումները ըրած չէ, այլ անսոք իրեն կը գիմէին, որոնց կանուխէն կ'զգացնէր թէ «Բարենրուգմանց ծրագրին Բ. Դանէն ընդունելութիւնը գաւառներու մէջ հակազգեցութիւն յառաջ պիտի բերէ»։ Այս գուշակութիւն, արդիւնք Տ. Մատթէսոս Պատրիարքի հեռատեսութեան, գժրախտաբար իրականացաւ ու այս պատճառաւ է որ Ազգը այսօր կ'ողբայ իր հազարաւոր նահատակներն։

(\*) Դեսպանները կանոնաւոր շրջան մը կ'ընէին ի Պատրիարքարան, այնպէս որ Անգլիոյ զեսպանը երք զար, ետեւէն թիչ յետոյ ուրիշ դեսպան մը կը հասնէր։ Մի տնզամ Գաղիոյ դեսպանը եկած էր եւ բաժնուելու պահուն. երք Պատրիարքին աշը կը թօնուէր, նոյն վայրկենին հասաւ Ռուսիոյ զեսպանը, որուն եւս Ս. Պատրիարքը կարկառեց ծախ ծեռքը եւ ինք մնաց երկու զիւանագէտներու մէջտեղ, որոնք կը ինդային իր այս հնարքին վրայ։



Տ. Մատթէսս Պատրիարքի գիտողութիւն կ'ընէին պաշտօնապէս ուղղակի կամ անուղղակի միջոցներով թէ իր խնդիրները փոխանակ Բ. Դրան հաղորդելու, ուղղակի կայս. Պալատ մատուցանէ. բայց ինք կը պատասխանէր թէ «Մենք Վեհափառին պէտք է դիմինք միայն իր չնորհներուն համար չնորհակալ ըլլալու, օրհնելու զԱյն, աղօթելու Անոր կեանքին համար: Պէտք չէ վեհ. Կայորը զրադեցնենք մեր մասնաւոր խնդիրներով. որովհետեւ Կայսեր դիմել կը նշանակէ չհատապնդել. նա իր պաշտօնեաներն ունի Բ. Դրան մէջ. անոնց պէտք է դիմինք և երբ մեր խնդիրներն յապաղին, կը հետապնդել»:

Խոկ կառավարութեան մասին գոհունակութեան գիր տալ՝ անկարելի և այս նկատմամբ եղած ամէն առաջարկութիւնները յաւէտ կը մերժէր: Իրեն օրով գագրեցաւ Օրացոյցի հրատարակութիւնը, որովհետեւ Մէարիֆ իր քմահաճ յապաւումներն ի գործ դրաւ անոր մէջ, ինչպէս «Արգարու թագաւորին մերոյ» (մերոյն ջնջուած), նոյնապէս «տօն Մանկանց քոռասնից որք ի Սերատիա կատարեցան ի հնումն» (ի հնումն առելցած) Ան., այս պատճառու Տ. Մատթէսս Պատրիարք հրամայեց Օրացոյց չափել, այլ ձեռագիր պատրաստել տալով Աղդ. Պատրիարքարնի մէջ բազմագրութեամբ, կը ցրուէր Պոլիս և գաւառները:

Նահատակիներու չարաչար մառով Աղգն ունեցաւ որքեր և այրիներ, որոնց օգնելու համար Տ. Մատթէսս Պատրիարք բաղմապատկեց իր ջանքերն, նպաստներ ընդունեց և բաշխեց զանոնք հայաբնակ գաւառներ Պորտ ընկերութեան գանձապետ Մը. Բիթի<sup>(\*)</sup> միջոցաւ և իր ջանքերով իր 20000 ուկի հանգանակուեցաւ և անոնց ճշգրիտ հաշիւներն, հայերէն և գող. տպագրել տալով բաշխեց ամէն կողմ:

Բոլինք վերեւ թէ իզմիրեան Սրբազն գրամի մարդ

(\*) Այս ազնուասիրտ Ամերիկացին նոյն գժբախտ օրերուն մէջ մեծ ծառայութիւն մատոյց մեր ազգին, ոչ միայն դրամ, այլ նաև զգեստներ եւ այլ կարեւոր իրեղէններ հասցնելով կարօտեալներուն. Սրտազին շնորհակալութիւն:

չք. հետեւեալն եւս արդէն յիշուածներէն դուրս նոր փաստմըն է առ այդ:

Անգամ մը Քաէտի Լիօնէ Դրամատան պաշտօնեան Պատրիարքարան գալով իմացուց թէ «Իրենց հրամայուած է Բարիզէն» Ա. Պատրիարքի անուան վճարել 75) ոսկի. թող մէկը զրկուի և զրամը առնու»: Ա. Պատրիարքը Ելեւմտից Տեսուչը կը զրկէ հարցնելու Դրամատան Տնօրէնին թէ ո՞վ կը զրկէ այդ կարեւոր գումարը և ի՞նչ նպատակի համար: Տնօրէնը կը պատասխանէ. «Ինք չգիտեր, միայն հրահանգ ստացած է վճարելու»: Այս պատասխանին վրայ Ա. Պատրիարքը կրկին կը յղէ Ելեւմտից Տեսուչը թէ Հայոց Պատրիարքը կը խնդրէ Դրամատան Պ. Տնօրէնէն, որպէս զի հեռագրէ Բարիզ և նոյն գրամը խրկողին անունը ու ի՞նչ նպատակի համար խրկած ըլլալը տեղեկացնէ: Այս խնդիրքը կը կատարուի և պատասխան կուգայ թէ խրկողը իր անունը կ'ուզէ գաղտնի պահել, խոկ մասնաւոր նպատակ չունի զրամի գործածութեան մասին. միայն Ա. Պատրիարքին տրամադրութեան տակ կը թողու զայն:

Այս պատասխանին վրայ նոյն գրամը ընդունելով իզմիրեան Սրբազն՝ Նպաստից Սնտուկը կը փոխազրէ կարօտեալներուն բաշխուելու համար:

Կը կարծուի թէ իզմիրեան Սրբազնին արդարագոյն բայց խիստ ընթացքը Բ. Դուռը նեղացուցած ըլլայ: Այս ընթացքը մեզմելու մտօք միանգամ այցելեց Երամեան Սրբահամ փաշա՝ Սրբազնին Գում Գարուի բնակած տունը: Սրբազնը ի պատասխանի կանչել տուաւ Օսմաններէնի Դիւանապետը Պատրիարքարնէն, յանձնարարելով միանգամայն որ Աշըքեանի օրով գրուած քագրիցներուն տեսրը ի միասին բերէ: Ատոնց մէջէն կարգացնել տուաւ այն բագրիրը, որով Աշըքեան Պատրիարք կ'իմացնէր կայսերական Պալատան թէ դիմում եղած է իրեն Պօլսոյ Անգղիական Դեսպանատան Թարգմանին միջոցաւ, որ կը տեղեկացնէ Հայոց Պատրիարքին թէ Անգլ. Խորհրդարանին մէջ հարցում եղած է Արտաքին գործոց նախարարի խորհրդականին՝ այսպէս: «Իրա՞ւ [է] որ հայաբնակ՝ զաւառներու մէջ

հազարաւորներ կը բանտարկուին, որոնց մէջ նոյն խել եւ պիսկոպոսներ ալ կան, կեանքի, ինչքերու, պատուոյ ապահովութիւն չիկայ, ևլն.»: Այս մասին Անգղ. կառավարութիւնը տեղեկութիւն ուզած է իր Պալայ Դեսպանատունէն, ուստի կը դիմէ իրեն, թէ Հայոց Պատրիարքը պատասխանած է որ իր Ազգը լիուլի վտահութիւն ունի կառավարութեան արդարութեան վրայ, գիտէ թէ յանցաւորները միշտ կը պատժուին և թէ ինք որ և է գանգատ, գժգոհութիւն չունի կառավարութենէն, ու այսպէս ճամբած է Թարգմանը:

Աբրահամ փաշա կը զարմանայ թէ ի՞նչպէս այս խմառով բագրից կ'ուղղուի իրողութեան և ճշմարտութեան հակառակ:

Այն ատեն Իզմիրլեան Արբազան կը հարցնէ փաշային. «Կառավարութեան այսքան հաճելի Պատրիարք մը կարելի՞ է երեւակայել և սակայն անոր ո՞ր խնդիրը կարգադրած է կառավարութիւնը»: Ասոր վրայ փաշան իրաւունք տալով իզմիրլեանի՝ կր բաժնուի անկէ:

Իզմիրլեանի քաղաքականութիւնը, իր ճշմարիտ և անկեղծ հայրենասիրութիւնը իբր Օսմանցի երկրին բարեկարգութիւնն էր, ինչ որ այսօր մեր Թուրք հայրենակիցները կ'իրագործին. ոչ երբեք ապստամբապետ մըն էր, ոչ երկիրը հարատահարող գեղծ պաշտօնհաներու ընդդիմագիր եկեղեցական մը: Քանիցո դող ի դող կ'այցելէի իրեն Սկիւտարու Արծրունեանց տունը, ուր մերը կուգար կազդուրուելու իր յոդութիւններէն, և որուն շուրջ գտնուող լրտեսներ կը դարանէին այցելուները անդեկագրելու ուստիկանութեան:

Ինք այդ ճնշումներէն աներկիւդ, Ազգին ցաւերուն վըրայ կը մտածէր. մոռցած իր անձը, իր գոյութիւնն խել վտանգուած ըլլալուն անտարեր, որովհետեւ յայտնի կերպով պաշտօնական անձեր՝ օրուան քաղաքականութենէն ազգուած՝ կը հոչակէին Արբազանը իրբեւ Տէրութեան թըշնամի և գուցէ մխասէին խել անոր: Բայց նա իր անձը զոհելու պատրաստ էր, ինչպէս յայտնած էր մաերիմներուն երր անոնք իր շուրջը լարուած թակարդներուն վրայ կը խօսէին. «Ինծի ի՞նչ էրնեն. շատ շատ կախազանի վրայ

զոհուած Յունաց Պատրիարքին պէս. այդ խել շատ թեթեւ է իմ հազարաւոր զաւակներուս նահատակութեան քով:»

Իզմիրլեան՝ թշնամի կարծուած պահ մը, սակայն այսօր կը հասկցուի թէ նա ամենէն մեծ բարեկամն է երկրին. անոր խնդրածը երկրին բարեկարգութիւննն էր և Հայ ազգին վրայ Օսմաննեան զարուասր հովանիին պահանումը, նա ոչ երբեք երազած է երեւակայտկան անկախութիւն մը. ի՞նչ բան կարելի է փոխանակել ազատութեան, արդարութեան, եղբայրութեան բարիքներուն հետ: Եթէ կարելի ըլլար, հարկ էր Յուլիս Աէն առաջ Թուրքիան վերցնել եւրոպական աշխարհացոյց քարտէսին վրայէն և տանիլ զան Աֆրիկէի խորերը բարբարոսաց երկիրներու քով. այնքան շատ էին գործուած չարիքները: Գժբախտաբար ամէն ժամանակի և ամէն զարու մէջ ժողովրդեան ճշմարիտ բարեկամները շատ ուշ կը ճանչցուին. Նորվեկիացի քերթողին Խալէնի թատերախաղը, Տոքրու Նրումանը հիացումով կը կարգամ, որուն մէջ կը ներկայացուի ժողովրդեան բուն բարեկամը իբր թշնամի չարաչար հալածուած և ամէն տառապանքի հնմարկուած:

Այդ հալածանքին ու տառապանքին հնթակայ՝ Իզմիրլան Արբազան՝ իր զաւակներուն տարապարտ կորուստին վրայ վշտարել և արամակուծ՝ հրաժարեցաւ և աքսորուեցաւ ի Ա. Արևոսակէմ, յանիրաւի զրաբարտուած չարաչար իբրեւ յեղափոխական պարագլուխ մը:

1896ին կ. Պալսէն կը հեռանայ ի Ա. Ախօն, կը հասնի հոն ուր միտրանութիւնը տիտրագին կ'ընդունի զանի, անոր պատույն արժանի ընդունելութիւնն խել ընկելու զգուշաւոր ըլլալով և Մատթէսու Պատրիարք կ'առանձնանայ Ա. Յոկուրայ Տաճարին հտեւ արեւելեան կողմը հին Պատրիարքներու յատուկ կալի վրայ յորջորջուած յարկարաժինը, որ կը բաղկանալ Կ սենեակներէ և մէկ գահլիճէ: Խըսեան ևս հան անցուց ժամանակը, թէեւ ի սկզբան պարզ խուց մը յատկացուեցաւ անոր, բայց Մատթէսու Արբազանի համար որոշուեցաւ եկած վայրկինէն խել այս յարկարաժնին մէջ բնակութիւն հաստատել: Այդ աքսորապայրին մէջ տասներ-

կու տարիներ անցուց նա առաւօտէն մինչեւ երեկոյ ընթերցումներով և ուսումնասիրութեամբ, առանձնացած բոլորովին իրեւ ճգնազգեաց հայր մը:

Ակիզրները թէե եկեղեցի ալ կ'իջնէր, բայց երբ մատնութիւններ եղան, բոլորպին ծածկուեցաւ:

Բայց սովոր էր ամէն երեկոյ ժամը 10ին Տ. Մատթէոս վ. Գայըքձեանի, Տ. Մեսրոպ վ. Նշանեանի և կամ ուրիշ երեն սրտակից և ցաւակից եկեղեցականի հետ ելնել քաղաքէն գուրս կէս ժամ հեռաւորութեամբ, լեռները ձիթաստաններու տակ պտոյտնէր կ'ընէր և ՀԶին կը դառնար իր մենարանը: Ծպտեալ ոստիկան մը շատ հեռուէն կը հետապնդէր:

Մերթ ընդ մերթ զրոսաշրջիկներու կողմէ միջոցներ ցոյց տրուած են զինքը փախցնելու, բայց ինք յաւէտ մերժած է խիստ կերպով պատասխանելով:

Անտարակոյս գրաւոր աշխատութիւններ ունեցած է իր առանձնութեան մէջ, բնականարար եկեղեցւոյ նուիրուած:

Իր ընդունած դրամները, նուէրները միշտ առատաձեռնած է:

Յարութիւն Պատրիարք միշտ սիրով եղած է Մատթէոս Սրբազնի հետ: Յաճախ հաշտարարի գեր կատարած է վանական շրջանակի մէջ, իսկ հաշուական խնդրոյն մէջ ձեռնապոհ մնացած է քսութիւններու պատճառաւ և քանիցս գրած է կեդր. Վարչութեան, զղուած ամէն գարշութիւններէ և իր շուրջ լարուած մեքենայութիւններէ, որպէս զի զինք այնպիսի տեղ մը աքսորել տան, ուր Հայ չզտնուի, իր պատճառաւ ամբաստանուելու կամ զրպարտուելու:

Եւ հիմայ, ո՛վ Հայր, ազատ քու կապանքէդ, վերատին կը վայելես քու որդիներուդ հետ ազատ մթնոլորտ, Դու՛, ո՛վ ժառանգդ նախնի պատուական հայրերու, «Աթանասի մը, Յարսեղի մը, Փր. Նաղիանզացւոյ մը, Ոսկերերանի մը, Ամբրոսիոսի մը, Օգոստինոսի մը, որ լսեցուցին ամէնէն մաքուր բարոյականը» լինչպէս կ'ըսէ վիլմէն, Դու՛, թսոնիկդ Արիստակէսի, Վրթանէսի, Ներսիսի, Սահակայ Պարթևի, Շնորհալւոյ, որոնք երկնակենցաղ որբասուն կհամք մը չըն-

չեցին աշխարհի վրայ, Դու՛, իշխանդ եկեղեցւոյ, որուն հոգեկան չքնաղ զարդերն են երկաթէ կամք, հաստատամութիւն, անաչառութիւն, ուղղամտութիւն, օրինապահութիւն, բարձրացի՛ր ուրեմն Լուսաւորչի աթոռն, «Ա. ամուր, պարզ և ուղիղ նկարագրովդ, որ ամենուն պատկառանք կ'ազդէ. Բ. անկեղծ և բուռն սիրովդ հայ ազգին և հայ եկեղեցւոյն նուիրուած, հայ գրականութեան և հայ գեղարուեստին համար, որոնց մշտկումին մեծ կեդրոն մը պիտի ըլլայ անտարակոյս Ա. Էջմիածին. Գ. անաչառ, անկողմնակալ ամէն կուսակցութենէ և հատուածէ վեր բոնող, ամէն բանի մէջ ամենէն առաջ ազգին ընդհանուր և հիմնական շահերը միայն գիտող միտքովդ. Դ. վարչական կարողութիւններովդ» (\*):

Այս խորհրդաւոր պահուն, ո՛ Հայր, հիացած քու առաքինութիւններուդ վրայ Լամբրոնացւոյ հետ կը գոչեմ. «Ո՛վ երաննելի և քաղցր Աստուածազգեացն հոգւոյ. այսպիսի վայելէր մեղ քահանայապետ՝ չարչարակից, զգածեալ տկարութեամբ ժողովրդեանո», կրկնելով նոյնպէս Ոսկերերանի առ Ա. Լուսաւորիչն ուղղած ներբողն, «Զայնպիսին գովեմ ես հովիւ, զայնպիսին վերակացու, զնորայն ողջունեմ զակարութիւն, զնորայն ընդունիմ զհեղգութիւն, զի ոչ նա զհետ պատւոյն, այլ զհետ նորա պատիւն ընթանայր, ոչ խնդրէր զփառն, այլ խնդրեալ լինէր ի փառաց. այնպիսին վայելէ քահանայապետ՝ ըստ Պօղոսի, սուրբ, անմեղ, անարատ, զատեալ ի մեղաւորաց և բարձրացեալ քան զերկինս»:

Ահա այս քաղցր օրերուն մէջ որտատրոփ կ'սպասենք Հոկտ. Յօհն, որ պիտի պսակէ աշխարհի չորս ծայրերէն յայտնուած միահամուռ բաղձանք մը, և իզմիրլեան սիրելի անունին հանած արձագանգը պիտի թնդացնէ Էջմիածնայ տաճարին կամարները և հոն հաւաքուած գունդագունդ Հայեր պիտի ողջունեն Հայրիկի յաջորդն, այսպէս գոչելով.

ԱՀԱՌ ՄԵՐ ՀԱՅՐԻԿՆ, ԱՀԱՌ ԻՉՄԻՐԼԵԱՆ

(\*) Տես Արշակ Զոպանեանի յօդուածն ՎԱՂՈՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ, Առաջնորդ 2180.



Ես ալ իրեւ կաթիլ մը խառնուած Մայր Եկեղեցւոյ խաղաղ կամարներուն տակ փոթորկող այդ մարգկային հոսանքին՝ իմ ծափերովս կ'ընդունէի անոր բերնէն թռած ոճի ուժգնութեան թափը կրող այն խօսքերը, որոնցմով մեր ազգային արիւնոտ յիշատակները կը յուզէր և յետոյ Ազատութիւն եղաւաց մերոց կ'աւետէր եկեղեցին կողմէ: Այս խօսքերը արտասանող բերանը՝ ի դիմաց ժողովրդեան՝ ջերմ համբոյրներով ծածկեց ազնիւ բժիշկ մը Տիար Վահրամ Թորգոմեան:

Բայց պահ մը զսպելով հիացողական աւիւնո, յառաջ բերեմ այստեղ Դուրեան Սրբազանի պատուական կեանքին ընդհանուր գծերը:

Եղիշէ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ, որուն աշխարհականութեան անունն է Միհրան, ծնած է 1860 Փետր. 25ին, իւս կիւտարու Եէնի Մահալլէի թաղը, Միր օղլու կամ Փափազ օղլու փաղցի այն տունը որ այնուհետեւ երկար տաեն իրենց բայնը կ'ըլլայ: Հայրը կը կոչուէր Արքահամ, որ մեռած է Սրբազանին Պարտիզակի մէջ վարած տառնամեայ պաշտօնավարութեան շրջանին մէջ և հոն թաղուած: արհեստով երկաթագործ, որ խիստ թէեւ, բայց բարի և որդեսէր հայր մը և իր արհեստին յետամացութեամբը միայն անկարող եղած է գիւրակեցիկ վիճակ մը ունենալ, որովհետեւ եւրոպա հետզհետէ յղելով պատրաստ փականք, պարզունակ, նիգ, եւն., գիւրագնի պայմաններով, տեղական երկաթագործներու հացը խլուած է և անոնց ապրուստը դժուարացած: Իրաց այս վիճակին տխուր հետեւանքը կը կրէին իր զաւակները, որոնք չորս էին, Յարութիւն, որ կանուխ մեռած է և որ իր տաճկագիտութեան շնորհիւ կրցած է ժամանակին հայտառ թուրք լրագիրներու, ինչպէս Մանզումէի, Թէրնեմանը Էֆենարի մէջ թարգմանիչ ըլլալ, Պետրոս, որ վաղահան հանձար մը ցոյց տուած է և մեռած է քանամեաց 1872 Յունուար 20ին. ծնած էր 1851 Մայիս 20ին: Անոր տապանագիրը գրած է իր մանուկ եղայրը Միհրան. տաղը մահէն քիչ յետոյ մեռած է Յարու-

թիւն եղբայրնին: Աս երկուքէն վերջը կուտան Ազրիպպաս (\*): և Միհրան: իսկ իրենց մայրը, առաքինի կին մը, որ իր որդւոց պահապան հրեշտակն եղած է իր անզուգական բարեմասնութիւններով, դէմքով նման իր բանաստեղծ տղուն, ինչպէս ճարտար նկարագրած է բանասէր ՚րժիշկն Տիար Վահրամ Թորգոմեան:

«Մայր Գուրեանի դէմքը ճիշդ Պետրոս Դուրեանինն է. յօնքերը, ականողիքը Պետրոսինն են, և շրթունքները կը կրեն նոյն իսկ Պետրոսի հեղիկ ժայտական երը:

«Այս կինն է որ ժամանակին իւր կուրծքը քամած է Պետրոսի բերնին մէջ. ի՞նչ անուշ, ի՞նչ համով կաթ էր արգեօք անկէ վազածը, ի՞նչ զօրութիւն ունէր այն, քիմիական ի՞նչ տարրեր բաղադրութեամբ օժանալ էր արգեօք այդ կաթը, և ի՞նչ տեսակ գաղտնի հիւթ կը պարունակէր որ անզամ մը հասուց նշանաւոր տաճկարան մը, անգամ մը սոխակ բանաստեղծ մը քաղցրերգակ, անգամ մը հմուտ օրէնսգէտ մը և անգամ մըն ալ հայ եկեղեցականութեան պարծանք մը և փառք մը» (\*\*): Տիկին Արտևսեակ

(\*) Այժմ կ. Պոլսոյ հանրածանօթ օրէնսգէտներէն մին:

(\*\*) Տես Հանդեպ Ամսաւոյ, ՚ժ. ՚ժ. Տարի 1900 Մայիս-Յունիս Պետրոս Դուրեան գէտէն վերնազրով յօրուածը, որմէ հնտեւեալ տողերն եւս հարկ կը համարիմ յառաջ բերել.

«Ումէն անզամ որ կ'անցնիմ Պաղար Պաշիէն, չիմ կընար կանգչառնու վայրկեան մը այս շիրմին հանդէպ, որուն ցուրտ սպիտակութիւնն ինծ թափանցիկ կը նուի, եւ այդ կարծեցեալ թափանցկութեան մէցէն երազի մը պէս յանկա՞րծ ընդնշմարի ինծ կը նուի Պետրոս Դուրեանի փէս, սէզ, նուրբ հասակը կամ տեսնել անոր վառ ու աղու աչերուն ցոլումը, զոր մանկութեանս ակնապիշ դիտել ես կ'ուզէի, ցիտեմ սակայն ինչյուր, երբ Պետրոս մերթ ընդ մորթ մեր տունը կուգար:

«Այդ Ժիւնափայլ շնորհին տակն է, որ կը հանգչի իսպառ Պետրոս Դուրեանի մարմինը, հող է որ փափառ անոր զգայուն սիրտը, որ սակայն կինդանի է եւ շատ սրտեր միշտ կը տրոփեցնէ, հող է որ չորցան հող դարձան այն մատները, որք աննման երգեր հիւսեցին եւ սիրոյ դասեր մեզ շաբաղբեցին, հող է որ իւր կեանրին բաներորդ գարունին մէջ խորշակահար շուշան ծաղկի պէս թառամեցաւ Պետրոս Դուրեան, զոր իւր յուղարկաւորութենէն քանի մը ժամ յառաջ կըցայ տեսնել վերջին անզամ մըն ալ, եւ պիտի չմոռնամ բնաւ զայն»:

1905 Մարտի մէջ մեռած է իր որդւոյն Ագրիպաս էֆ.ի  
քով վայելելով ընդերկար իրհններուն սէրը և զուրգու-  
րանքը:

Պ. Միհրան ուսած է իւսկվատարու ձեմարանին մէջ, որ  
ժամանակին երբ Նոր. Թաղը բաւական բարեկեցիկ վիճակ  
մը ունէր, մին էր մայրաքաղաքիս լաւագոյն կրթարաննե-  
րէն. առաջնակարգ ուսուցիչներ կը յանախէին հօն, ինչպէս  
Ֆէկեան, Թղթեան, թուարան Յարութիւն Թիւլեան, Գա-  
րամատթէսսեան, անդղիարան Աւետիս պատուելի Տէր Սա-  
հակեան, գաղիացի ուսուցիչներ, ևն. ևն. կրօնի ուսուցիչն  
էր Տ. Մատթէս Ծ. Վ. Խղմիրլեան: Դպրոցին մէջ համակրան-  
քը գրաւած էր իր ուսուցիչներուն: Տեսուչներն Քրիստո-  
տուր Հաղպարսկեան, Տէր Խորէն Աւագ քահանայ Փէհլիլան-  
եան իրենց պաշտպանութիւնը սիրով կ'ընծայէին անոր: Իր  
ընկերներն էին Մելքոն Կիւրծեան, Միհրան Աղաճանեան,  
Կարապետ Աղարեկեան, Լեւոն Սէմէրճեան, Գառնիկ և  
Գրիգոր Աճէմեան, Պետրոս Մնակեան, Միսաք, Յակոբ,  
Գրիգոր Էլիկիւզէլեան (այժմ՝ Կիւլեանօֆ), Գառնիկ Աղար-  
եան Տարտանէցի, Բիւզանդ Թէրզեան. իսկ աղջկանց կողմը ի-  
րենց կարգին համագատասախան կարգը կը բաղկանար հետեւ-  
եալիներէն, Զապէլ Յ. Խանճեան (այժմ՝ Տիկին Հ. Աստուր),  
Տիրուհի Գալֆաեան (այժմ գաստիարակուհի յիզմիր), Ա-  
կիւլինէ Լութֆեան (մեռած), Վասիլուհի Խանճեան (այժմ  
Տիկին Զօփուրեան), Սաթենիկ Հաճեան, Մարի Զառւքճեան  
(Տիկին Պէտքթաշլեան, մեռած, որուն աղջիկն է Տի-  
կին Մարթէն Յակոբեան,) Գարտինէ Յակոբեան, (այժմ  
Տիկին Ասքանազ), Վերգին Խաչատրեան (այժմ Տի-  
կին Ն. Ճիվանեան), Արտեմիս Տուտեան (Տիկին Սէմէրճեան,  
մեռած), Վարդանոյշ Լութֆեան (այժմ Տիկին Այթրապեան),  
Զարուհի Խանճեան, Վիկթորիա Յակոբօֆ (այժմ Տիկին Տէօք-  
մէճեան). իսկ յաջորդ կարգէն կը յիշեմ միայն Զապէլ Կիւլ-  
պէսէր, Երանուհի Այվատեան (այժմ Տիկին Բիւզանդ Թէչեան):

Պ. Միհրան տարի մը աշակերտելով Ս. Խաչ վարժարանը  
1872—3, ընկերակից ունեցաւ Տոքթ. Թորգոմեան, Յարու-  
թիւն Մրմըրեան, Յարութիւն Մոստիչեան, ևայլն:

Դ այ բարեկ բայրու 1873 թ. յոշի  
Մշտ. անուշտ բայրու բայրու բայրու առ ու  
յաջ բայրու առ ու առ բայրու բայրու առ  
ըստ բայրու բայրու բայրու բայրու բայրու բայրու

Պ. Միհրան գպրոցաէր և բարեկալաւ եղած է միշտ. չա-  
փաղանց զուարթ, զուարճաբան, կատակասէր ըլլալով սե-  
րելի եղած էր իր ընկերներուն: Այդ յատկութիւններ պա-  
հած է մինչեւ ցայժմ, ստկայն ներկային մէջ իր կրօնաւորի  
լրջութեամբ համեմուած են անոնք. իր նկարագիրն ալ նոյն  
եղած է իր բանաստեղծ եղած նկարագրին հետ. Պետրոսի  
կինսագիրն կը գրէ անոր բնաւորութեան համար տողեր, ո-  
րոնք ըստ ամենայնի կը պատշաճին Սրբազնին(\*):

Իր մանկութեան յատկանշական մէկ պարագան եւս էր  
իր թաղին տղոց հետ յոյժ կանոնաւոր եկեղեցական հանգէս-  
ներ սարքել, հայկական ծէսն ի գործ գնել կրօնաւորի տա-  
րագով, քարոզել, ևն..: Ահա՛ իր ապագայ վիճակին մէկ  
նախընծայ նմոցը հեռաւոր անցեալին մէջ:

Տժկոյն և նիհար մանուկ մըն էր կանխահաս լրջու-  
թեամբ օժտուած, որ տեսնողին համակրանք կ'ազգէր և  
իրը այն՝ դպրոցի պաշտօնեաներուն աղապատանքը հրաւի-  
րած էր իր վրայ, կը համարէին զանի Նոր. Թաղի պարծան-  
քը և լստ այնոմ կը վարուէին անոր հետ: Անգամ մը հո-  
գարարձութիւնը խիստ պատուէր տուած էր որ թէ՛ ձրի և  
թէ թոշակաւոր աշակերտները խիստ քննութիւնէ մը անցը-  
նելէ վերջ դպրոց ընդունուին. երկուշարթի տուած մը,  
դպրոցին խորհրդարանը՝ որ մանչերու կողմի դրան ճիշդ  
քովն էր, լեցուած էր բազմաթիւ աշակերտներով. թոշա-  
կաւորներէն դրամ, իսկ ձրիսվարժներէն արտօնագիր կը  
խնդրուէին: Նոյն պահուն ներս մտաւ Պ. Միհրան, որ բարձ-  
րագոյն կարգն էր, և Խաչիկ աղա Տուտեան առանց տղուն

— «Դպրոցին մէջ իր կարգին զուարթութիւնն էր. ինքն էր կատակա-  
բան, չարաճի աշակերտը, որուն կատակները թունալից ին, իր բո-  
լոր բարեկամները կը հաւաստեն իր անսպառ զուարթութիւնը, իր ան-  
ծեման բարութիւնը, հեղութիւնը, համրոյր ու շնորհայի վարը. Մէկը  
վշտացւցած չէ երբէք. ատելութիւնը, ոխը, նախանձը, բամբասանը  
անծանօթ մնացած են իրեն, ինչպէս եւ ամբարտանու նիւնը, յանձ-  
նապատանութիւնը Համեմու, խոնարհ, սիրող ու ներող հոգի մը, ոսկի  
քնար՝ որուն կոյս թելերուն վրայ միայն կընային թըթալ այն մաշուր  
եղացը: Ա. Զոյնէռա, Պետրոս Դմիտրէլլ, էջ 30:

արժանապատութիւնը վիրաւորելու հարցումներով, տուաւ անոր ձրիավարժի արտօնագիր և ճամբեց :

Պ. Միհրան ուսանողութեան շրջանին մէջ մասնաւոր սէր ուներաւ Հայերէնի. Ֆէլէկեանի գասերը անբաւական էին անոր մտքին յագուրդ տալու, ուստի ինքնաշխատութեամբ և մանաւանդ Խաչատուր Միսաքեանի առաջնորդութեամբ, կարգաց ինչ որ Բագրատունի և Հիւրմիւզ արտադրած էին և ինքն ալ բանաստեղծ ծնած ըլլալով սկսաւ արձակ և ուսանաւոր գրութիւններ արտագրել. կը տեսնուէր նա յաճախ գերք մը ձեռքը ձեմարանի մէրի սրահներուն նրբանցքին մէջ կ'երթեւեկէր ընթեռնլով, ծածկուած ձիթագոյն վերարկուալ, զար նուէր ընդունած էր բարեսէր անձէ մը իր մէկ յաջող գամբանականին համար, զոր արտաստանած էր նոյն բարեսիրա անձին մէկ սիրելոյն վրայ :

Տարւոյն մէջ երեք անգամներ առիթ կ'ունենացինք լսել իր ճառերը. նախ Վարդանանց տօնին, երբ Հայ եկեղեցին Աւարայրի գիւցազները կը տօնախմբէ, ձեմարանի մէջ սարքուած հանդէսին փայլն էր Պ. Միհրան, որ Ալիշանի քնարը կը թօթուէր, հայրենասիրական հրեղէն խօսքեր կ'արտասանէր և մննք մեր ծափերով կ'ողջունէինք իր հանճարը և մեր սրտագին գրուատիքը կը նուիրէինք իր բեմական յաղթանակին: Երկրորդ, Վարդավառի շարաթ երեկոյին երբ օրուան Պատրիարքներն Մկրտիչ Խրիմեան կամ Ներսէս Վարժապետեան Նոր-Թաղ կուգային եկեղեցւոյ տօնախմբութեան առթիւ, երբ գունդագունդ Հայեր, պանդուխտներ Սուրատատուր Ա. Կարտապետին լիշտակալ սրտապնդուած ուխտի կուգային մեր Ա. Կարտապետ եկեղեցին:

Ուրախ, նոյն խոկ երջանիկ հոն մենք մեր ուսուցիչներուն հետ կարգ կարգ շարուած կը դիմաւորէինք Ա. Պատրիարքը՝ որ հանդիսաւոր մուտք մը կ'ընէր մեր թաղին մէջ, մեր դպրոցին մէջ, որուն որահին ճակատը բազմած կը լսէր Պ. Միհրան Դուրեանի ճառը, ուր հանճարի ցոլքեր կը փայլէին, իր եղրօր Պետրոսի հոգիին թռիչները կը պարզէր ան և զամէնքը կ'զմալլեցնէր: Այս առթիւ Պ. Արթիւր Մազաքեանի արտաստանած տաղն կը յիշեմ.

Դա՛ Վարժապետեան անմահն և Ներօէս, Ո՞ն, ի՞նչ գոհ քուա այս բառը ներսէ:

Երրորդ, մրցանակարաշխութեան հանդէսին էր որ Պ. Միհրան կարգացաւած ճառերուն մէջ ամէնէն գեղեցիկը կ'արտասանէր. անոր համար Հայրիկ միանգամ իր մօտ կանչեց զանի և ըստւ. «Արդեօք դուն Խորենացիի ձո՞դն ես»:

Ուսանողութեան շրջանը աւարտելէն վերջ ուսուցիչ եղաւ 1876էն մինչ 78 նախ իր օգնական ուսուցիչ Ճեմարանի մէջ և նոյն թուականէն վերջ գլխաւոր մասնագէտ ուսուցիչ Հայերէնի. իր նախընծայ աշակերտներն եղան. Խաչիկ Արծրունի, Յակոբ Աստուածատուրեան, Օհան Խընտամեան, Գարեգին Համբարձումեան և ուրիշներ. յաջորդ կարգը մերն էր, որոնցմէ կը յիշեմ Գրիգոր Խճատձեան, Բարսեղ Էնքուէրձեան (այժմ Տէր Հմայեակ քահանաց), Արմենակ Աստուածատուրեան, Յարութիւն Գրզագեան, Լեւոն Ռուբէնեսոն, Արմենակ Զրածեան եւն.: Երբ մենէ վերի կարգը ցրուեցաւ, Օհան Խնատմեան շարունակեց իր ուսանողական ընթացքը մեր կտրգին մէջ. ոս Պօլսոյ աղետալի գէպքերէն վերջ Եղիպատոս գոցած է և ի Գահիրէ ուսուցչական պաշտօն կը վարէ ձեռնհասօրէն, ընդհանուրին սիրոյն արժանի գրուածիք, Մեր կարգը շատ օգտուած է Պ. Միհրանի դասերէն, որովհետեւ գպրոցի ժամանակացացի ժամերէն գուրս ալ մի քանի ժամեր անոր առաջնորդութեամբ կ'ընթեռնուինք գրքեր, կ'ունենայինք օգտակար խօսակցութիւններ, որոնց հետ կը խառնուէին մեր ուսուցչին զուարթուագատարան սրախօսութիւններն:

1879ին երեկոյ մը երբ վերջալոյւը կ'ոսկեղօծէր մեր դաստրանի պատուհանները. կը խօսէինք Եկեղեցականութեան վրայ, Եղնիկի, Եղիշէի վրայ. այն ատեն մեր ուսուցիչը լուրջ կերպարանք մը առնելով ըստւ. «Ես ալ անօնց շաւղին պիտի հետեւիմ, եկեղեցական կարգն ընդունելով»:— ուրիշ անգամ մ'ալ թէ «Ազգին ծառայելու լաւագոյն ճանապարհը, կրօնաւոր ըլլալն է». հասկըցանք թէ Պարոն Միհրան վարդապետ պիտի ըլլար. արդէն խոկ իր փափաքը գրաւորապէս յայտնած էր քարոզիչ Խզմիրլեան Սրբազանի և նոյն կիւրակէն Հոդեղարտառեան տօնին օրը Մայիսին, Ա-

Կարապետ եկեղեցւոյն մէջ վարդապետ կը ձեռնադրուի և կը կոչուի Տ. Եղիշէ։ Իրեն հետ եկեղեցական կարգ կ'ընդունին Տ. Մատթէոս վարդապետ Արծրունի, որ կարձատեւ կեանք մը կը բոլորէ և կը վախճանի, խորաւնկ ցաւ մը ազդեցվ մեզ, որ կը սիրէինք զանի իրը մեր դպրոցակիցը և մեր մտերիմը, և Տ. Յովհ. Վ. Արշարունի (այժմ եպիսկոպոս, Առաջնորդ Պրուսայի)։

Տ.Եղիշէ վարդապետ իր քառասնօրեայ ապաշխարանքը լրացնելէ ետքը իր առաջին պատարագը կը մատուցանէ Ա. Կարապետ եկեղեցին և կը քարոզէ այս բնարանով, «Տէ՛ր, երե զերուն իմ բանաս, բերան իմ երգեցէ զօրհնութիւնս էո»։ Իր անդրանիկ քարոզովն իսկ կը յայտնէ իր ապագայ բեմական ճարտարիսութիւնը, որով կը պարզէ իր կրօնաւորի ծրագիրը այս բառերով։ «Այսուհետեւ մեր կեանքը պարզ է. բեմի վրայ լեզու, գրասեղանի առջեւ թուղթ և գրիչ, առանձնութեան մէջ ընթերցմունք և խոկմունք»։

1879ին վերջիրը իւսկ. երեք թաղային վարժարանները կը միանան և Տ. Եղիշէ նորընծայ վարդապետն միացման պատճառաւ Ա. Խաչ վարժարանի բարձրագոյն կարգերու ուսուցիչ կը կարգուի և մեր կարգն իրեւ բարձրագոյնը Ա. Խաչ կը փոխադրուի, ուր նոր ընկերներ կ'ունենանք, ինչպէս Պ. Կալուսպետ Գարտիկելեան, ազնիւ երիտասարդն, որ այժմ յԱմերիկա է։ Ա. Խաչ կեդրոն ուսումնարանն էր և Խճառիէի և Նոր-թաղի վարժարանները պարզ նախալիթարաններու վերածուած էին. ընդհանուր անօրէնն էր Հայբարձումիփէկձեան և Հոդաբարձութիւնը երեք թաղերու թաղականներէն ընտրուած էր։ Այս միացում տեական չըլլար թաղային եսասիրութեամբ։ Այսուհետեւ Տ. Եղիշէ վարդապետ այցելու ուսուցիչ կ'ըլլայ Ճեմարանի, Ա. Խաչ վարժարանի, Խճառիէի Ներսէսեան վարժարանի. պահ մը ևս Գումը Գարուի Մայր վարժարանէն ալ պաշտօնի կը կոչուի. բայց կը հրաժարի անձնական տկարութեան պատճառաւ չկրնալով մինչեւ հոն երթեւելել։

1880ին Պարտիզակի եկեղեցին համար քարոզիչ մը կը

փնտուուի, միանգամայն տեսուչ մը տեղւոյն դպրոցին։ Ներսէս Պատրիարք նախ կ'որոշէ այդ պաշտօններուն համար Տ. Յովհ. Վ. Արշարունին, որ երբ կը վարանի ընդունելու, Պարտիզակի Տէր Մկրտիչ քահանան զանի դժուարահաճ համարելով յանձնարարութեամբ Ներսէս Պատրիարքի Եղիշէ Վ. կ'ստանձնէ առաջարկուած պաշտօններն, ուսուուի իշմեկնի հոն 1880ին Սեպտ.ին։ Պարտիզակցիք անոր ֆիզիքական վիճակը նկատողութեան առնելով կը մեղադրեն Տէր Մկրտիչը, կասկածելով թէ այսպէս տկարակազմ վտիտ վարդապետ մը ինչպէս պիտի գոհացնէ զիրենք. բայց յետոյ կը հասկընան թէ ո'րչափ բարերախտ են եղեր որ Տ. Եղիշէ վարդապետը կ'ունենան իրենց քարոզիչ և տեսուչ։ Տասնամենայ արդիւնաւոր շրջան մը կը բոլորէ հոն 1880 Սեպտ.էն մինչեւ 1890 Յունիս ամիսն։ Մինչեւ իր պաշտօնավարութեան շրջանը՝ Պարտիզակի մէջ կանոնաւոր վարժարան մը գոյութիւն չունէր։ Անոր օրով կը շինուի այժմու դպրոցը, կ'ունենայ յաջողակ աշակերտներ, ինչպէս Եգիպտոսի արդի առաջնորդ Տ. Մկրտիչ Ծ. Վ. Աղաւնունի, Խմբագիրուսուցիչ Երսւանդ Տէր-Անդրէսեան, Գրիգոր Մխալեան, Աստուածատուր Հարէլեան, Ան. Ան.։

Պարտիզակի պաշտօնավարութեան ատեն իզմիրեանց Գրական Յանձնաժողովէն անոր քննութեան կ'ենթարկուէին մրցանակի ղրկուած գրքեր, զորս կը քննէր Տ. Եղիշէ Վ. իր մատենագրական բացառիկ կարողութիւններով, զարգացած շնորհիւ անընդհատ աշխատութեան։ Իր քննադատականներէն մին Խորէն Ստեփանէի Խորենացւոյն աշխարհաբար բազմանութեան վրայ հրաժարակուած է 1888ի Արեւելիներուն մէջ։ Նոյնպէս 1888 Սեպտ 29ին երբ Աշքեան Սրբազն, Արմաշու վանահայրը, Պոլսոյ Պատրիարք կ'ընտրուի, ու այս պատճառաւ հրաժարակներ Արմաշ կ'երթան, հոն շատերու շնորհաւորականներէն գեղեցիկ կը ճառէ Տ. Եղիշէ Վ. նոյն ճառը հրաժարակուած է Արեւելի մէջ (1888 Հոկտ. 18)։

1889ին Խորէն Պատրիարք իրեն վստահեցաւ փափուկ պաշտօն մը, և այս առթիւ ճամբրորդեց Ռումանիա, Անդղիա, Թրանսիա և Եւրոպայի այն երկիրները, ուր Հայեր կը գըտ-

նուելին։ Այս ուղեւորութիւնն իր մտաւորական յօժարութիւններուն ծառայեցուց, տեսակցելով ի Թրանստ հանձարեղ մատենագիրներու հետ, սրանց գործերուն այնքան ընտելացած էր։

Նոյն տարին Յունիս 5ին Պատրիարքական կոնդակով Արմաշու գպրեվանքին խնամակալութիւնը կը հաստատուի և Տ. Մազաքիա Եպիսկ. Օրմանեան վերասեսուչ կը նշանակուի։ Դպրեվանքը կը բացուի Սեպտ. 18ին։ Յաջորդ տարին Տ. Եղիշէ Վ. Պարտիզակի պաշտօնը թողած էր, բաւ համարելով տասնամեայ շրջանը։ Նոյն տահն Պ. Կարապետ Եղեանց կ'առաջարկէ իրեն Սանասարեան վարժարանի վերատեսչութիւնն ստանձնել։ Դուրեան վարդապետ կը հաւանի. ստկայն յետոյ Աշքեան Պատրիարք և Ազգ. բարերար Արիկ էֆ. Ունձեան կը համոզեն զանի Դպրեվանքի մէջ պաշտօն աւնուլ. ուստի Տ. Եղիշէ Վ. Հոկտ. 12ին պաշտօն կ'ստանձնէ յԱրմաշ նախ իրը ուսուցիչ, յետոյ փոխ տեսուչ. իսկ 91 էն մինչև 96 Դեկտ. Տեսուչ նորաշէն վարժարանին, որ կիւտիւկեանի առասաձեռնութեամբ շինուեցաւ իրը 1500 սոկոյ ծախքով։

Այս չարաշուք թուականին էր որ Հայոց ջարդերու սարափը կը տարածուէր նաև Արմաշու կողմերը, այնպէս տարածայնուած էր որ Արմաշու բոլորտիքը եղող հայ գիւղերն աւ պիտի կրէին անագորայն հարուածը։ Տ. Եղիշէ Վ. կը սրտապնդէ վանքի մէջ զամէնքն աւ, բայց յուսահատութիւնը տիրած էր արդէն. վայրկենէ վայրկեան կ'սպասէին յարձակումի։ «Ոհ, պէտք չէ որ հոս հանգիստ կենանք, մինչ անդին մեր եղբայրները կը ջարդուին։ 0՝ն, մենք ալ գուրս ելլենք և գէթ մահով միանանք մեր եղբայրներուն հետ» կը գոչէ Եղիշէ Վ.։ Բարեբաղդաբար Դպրեվանքցիներուն կասկածը տեղի չունենար և միայն ընդհանուր աղէտքին գոյժերավը կը մարմոքին։

1896 նոյ. 6ին երբ Օրմանեան Սրբազան Պոլսոյ Պատրիարք կ'ընտրուի, Դուրեանի վրայ կը մնայ ամէն աշխատութիւն և յաջորդ տարին Ապրիլի վերջը վերատեսուչ կ'ընտրուի. այս թուականէն վեց ամիս յետոյ վարժարան առաջանայական ձեռնադրութեան համար, յետոյ Օգոստ. 20ին Պիլէճիկ (\*)։

Նուհայրութեան պաշտօնն ալ կ'ստանձնէ. իսկ 1896ի վերջերը կազմուած կեզր. Վարչութեան Կրօնական ժողովոյ Ա. Առենադպլիր կ'ընտրուի։

Երիմեան Հայրիկ, որ կանուխէն կը ճանչնար Տ. Եղիշէ վարդապետը, գնահատելով անոր բարւոք ծառայութիւնները 1895ին լանջախաչ մը կը չնորհէ և 1898 Հոկտ. 18ին Եպիսկոպոս կ'օծուի։ Ի դարձին Մասիսի մէջ հրատարակած է Մեսրոպի գերեզմանին այցելութեան առթիւ կրած տպաւորութիւնը, որու մասին այսպէս կ'ըսէ մտերմական շրջանակի մը մէջ (առև Քիւզանդիոն, Բ. տարի, Թ. 2402-1904 Օգոստ. 6). «Կեանքիս մէջ մէկ անգամ միայն տպաւորութիւն կը-«րած եմ, մէկ անգամ միայն, և զայն ալ գրի առած, Մես-«րոպի գերեզմանին տառջքը, ուր չկրցայ չարտասուել։ «Զգացի թէ ի՞նչ է տպաւորութիւնը և կջմիածնէ վերագարձին «գրի առի տպաւորութիւններու, ատկէ գուրս ոչ մէկ պատ-«կեր, ոչ մէկ երեւոյթ յուղած է զիս»։ Նոյն թուականին վերջերն էր որ Եղիպտոսի տառջնորդ կ'ընտրուի, սակայն չընդունիր, իր պատրաստած 10 սարկուագներու շրջանը կիսատ չթողելու համար։ Ասանք յետոյ 1901 Մայիս 20ին վարդապետ կը ձեռնադրէ, որք են. Ղեւոնդ Վ. Դուրեան, Մեսրոպ Վ. Նարայիան, Արտաւազդ Վ. Գալէնտէրեան, Մե-րուժան Վ. Աշխարհունի, Գրիգորիս Վ. Պալագեան, Սահակ Վ. Օտապաշեան, Երուանդ Վ. Փէրտահճեան, Գարեգին Վ. Խաչեանտրեան, Կորիւն Վ. Էսայեան (վախճանած), Եղիշէ Վ. Խաչէրեան (վախճանած) (\*)։

Վերջապէս Եղիշէ Արբազան տառաջնորդական ասպարէզի մէջ ևս օգտակար ըլլալու համար՝ Զմիւնիսյ առաջնորդութիւնը կ'ընդունի 1904 Յուլիս 24ին. Այս ընտրութեանէն վերջ Պանտըրմա կ'երթայ, անկէ Քիւզանդ քահանայական ձեռնադրութեան համար, յետոյ Օգոստ. 20ին Պիլէճիկ (\*)։

(\*) Ասոնցմէ զատ Դպրեվանքը Ազգին նուիրած է 13 վարդապետ որոնց ու սումնական զարգացման մեծ օժանդակութիւն ունեցած է Դուրեան Սրբազան։

(\*) Պիլէճիկի արդի առաջնորդն է Տ. Թաթուլ Ռ. Վ. Դուրեան, որ յոյժ արդիւնաւոր կերպով կը վարէ տեղոյն Ազգ. գործերը հոգ տանելով ի մասնաւորի կրթութեան գործին։

կերթայ քննչական պաշտօնով կարգադրելու համար տեղւոյն Առաջնորդին և ժողովրդեան մէջ ծագած անհամաձայնութիւնը : Այսուհետեւ հետզհետէ կ'այցելէ Ատարազար, Պարտիզակ, իզմիտ, Արմաշ, ամենուրեք սիրալիր ընդունելութիւն գտնելով : Դպրեվանքէն մեկնելուն և սարկաւագ պատրաստած էր, զորս իր առաջնորդութեան յաջորդ տարին Արմաշ գալով զանոնք վարդապետ ձեռնադրեց . ասոնք են Տ. Պարգև, Տ. Պատկ, Տ. Շահէ, Տ. Շաւարչ :

Դպրեվանքի գործն ալ կարգադրելէ վերջ իրեն յաջորդ ընտրել տալով իր ձեռնասուն աշակերտն, Տ. Թորգոմ Ռ. Վ. Գուշակեան, այժմ Առաջնորդ Մերաստիոյ, մեկնեցաւ ի Զմիւնիա իր առաջնորդական վիճակը Դեկտ. 4ին :

Զմիւնիա այն թեմն է որ ընծայած է կաթողիկոսական և Պատրիարքական աթոռներուն գահակալներ, ինչպէս Աղաւնի Ստեփան Եպիսկոպոս, Պողոս Պատրիարք Թաքթաքեան, Մելքիսեդեկ Եպիսկոպոս, Մուրատեանց, Մակար կաթողիկոսի հետ առաւելագոյն քուէ շահած : Ասոնց առաջնորդական աթոռին վրայ բարձրանալով Դուրեան Սրբազան (\*) իր կարճատեւ պաշտօնավարութեան մէջ իրակա-

(\*) Մինչեւ Դուրեան Սրբազանի ընտրութիւնը Պատրիարքական Փոխանորդի պաշտօնը վարեց իր տարի մը Տէր Դանիէլ Ռ. Վ. Յակորեան, այժմ Առաջնորդ Ա. Պոլսոյ, որ իր անշահախնդիր եւ աննախանձուով, հեզանամբոյր բնաւորութեամբ սիրելի եղաւ հոն եւ այս առաջնորդական ընտրութեան համար իր ջանքերը յինայեց, շնորհակալութեանց արժանանալով տեղոյն Գաւառական ժողովէն : Այժմ Ա. Պոլսոյ մծծ հրդեհին աղէտքը դարմանելու կ'աշխատի հոն, հակառակ քանից յերուսաղէմ հրաւիրուելուն, ուր թերեւս հանգիստ վիճակ մը ունենար Բայց նախընտրած է մնալ յԱղրիանուպոյիս եւ հրդեհին աւերներուն վրայ կանգնել կրկին դպրոց, եկեղեցի, եւն . Յարգանք իր անբաժիր գործունէութեան :

Ահաւասիկ ի՞նչ կը զրէ անոր՝ Խզմիրի պաշտօնի մասին Ա. Մամուլ (1904, դեկտ. 15) :

«Երբ տարի մ'առաջ իրքեւ Պատր. Փոխանորդ Խզմիր կը հասնէր Դեր. Տէր Դանիէլ Ռ. Վ. Յակորեան, շատեր թերահաւատութեան ժպիտ մ'ունեցան, ոմանք զեռ անժին չծանօթացած հակալրութեան ոգիսվ մը վարակուեցան, այլք զարմացում յայտնեցին Թէ տեղական հանգա-

նացուցած է թեմականներու յոյսերը : Սահմանագրական օրէնքի համաձայն բոլոր ժողովներու կամ խորհուրդներու պատկանող գործերը նոյն ժողովներու թողով վերին հսկողութիւնը կատարած է :

Հանգանակութեան և այլ միջոցներով նախապէս գոյութիւն ունեցող պարտքին գրեթէ մէկ երրորդը, այն է ստիպողական մասը չնշած է :

Դպրոցներու բարեկարգութեան մանաւանդ հոգ տարած է, Մեսրոպեան վարժարանի մէջ լրացուցիչ կարգ հաստատելով, անոնց հայերէնի և կրօնի գասերը ինք ստանձնած է : Գիշերօթիկ վարժարան հաստատած է, որուն երլորդ տարեշրջանը պիտի յառաջիկոյ Սեպտ. ին :

Թէև աշխատած է գիշերօթիկի առանձին չէնք մը ունինալ, ոսկայն ինչ ինչ նկատումներով Ազգ . բարերար Նազարէթ էֆ . Պազլրճեանի տրամադրած գումարը 2.3000 ոսկի Փրանկաց թաղի Ֆերիանէի նորոգութեան յատկացուցած է, որպէս զի տարեկան հասոյթը կրկնապատկուի :

Իր պերճախօս լեզուով գրեթէ ամէն կիւրակէ քարոզական է Ա. Ստեփանսս Եկեղեցին, և իր թեմին մէջ որոշեալ ժամանակներ հովուական այցելութիւններով միտթարած է իր ժողովուրդը :

Իրեւ կարեսոր մաս մը սոյն հակիրճ կենսագրատկանին կը գնենք այս տեղ ծանօթ գրագէտ Օննիկ էֆ . Զիթթէ-Սարաֆի հետեւեալ տողերն՝ որոնց մէջ ճշգապէս կը ներկայացուի Դուրեան Սրբազան :

«Տեսա՞ծ եք զինքը :

«Պարեւ հասակ, յաղը կազմուածէ, պատկառազդու երեւոյք, առաջին ակնարկով : Ասոնք սակայն բաներ են . նոյն իսկ առաւելութիւններ՝ երեկ կ'ուզէք, զորս շատեր ունին, նոյն իսկ ոչ-եկեղեցականներ, բայց ինչ որ գրաւիչ է, եզական ու զմայլելի, իր զլուխն է, իր դեմքը, իր նայուածքը, իր ժպիտը : Օ՞հ, «անհունապէս այդ փարերեր» երբ բախս ու-

մանքներուն անծանօթ վարդապետ մը ինչպէս պիտի կրնար կարգի ու կանանի բերել տեղուոյն առաջնորդարանի խառնակ ինչ ինչ զործերը : Բայց համեմերութեամբ, անվհատ ոգւով, աշխատասէր ու պարզ սրտով մը, Պատր. Փոխանորդ Հայրը կը անկարելին իսկ ի զործ զնել եւ նաեւ իր յաջողութեան իրքեւ փայլուն երաշխիք օժտեց Խզմիրն Դուրեան Սրբազանի նման անբասիր եկեղեցականով մը» :

նենաք, մտերմուրեան մէջ, մօսէն դիտելու ու վայելելու զանոնք: Այսօրուան օրս, երբ երիտասարդները, չես զիտեր իբ-չո՛ւ, կանուխն սկսած են նաղատ դառնալ, Դուրեան Մրբա-զան, իր լիսունը friser ընելու ատեններուն իսկ մօսիկ, ա-ռիւծի մը պէս առատ ու խիժ մազերու սաղաւարտ մը կը կրէ դեռ իր զլուխին վրայ, որ բաւ ու բանձր անտափ մը նմա-նուրիւնը ունի, որուն վրայ սակայն սկսած ըլլայ ձիւնել: Ան-սառներ կան որոնք իրենց անսահման ծլումին ու ծաւալումին մէջ, մինչեւ ջուրերու եզրը, բնակուրիւններու ոսքը, բաղա-ներու դուռը ափ կ'առնեն, կուգան, կը հասնին, կը պաշա-րեն զանոնին նախանձու գուրգուրանեռով մը, կարծես բոլորովին իրենց սուսերին մէջը ծրաբելու համար: Ու նիւդ այդ տպա-ւորուրիւնը կ'ունենայ մարդ, երբ առաջին անգամ կը տեսնայ մազերու յորդ ու բուդի այդ բուսականուրիւնը, որ այնքան լեցուն եւ իմաստուն նակաս մը կը տրջապատէ, կը պատիկցընէ, իր ուրիշն տակ կը շբացնէ: Երբ մարդ, նեռուէն միայն նանցած է Դուրեան Մրբազանի մեծ արժանիքը, լայնախոն միշ-քը, խոր հմտուրիւնը ու բազմադիմի կարողուրիւնները, ձեռ-նովը դրածի պէս կը սպասէ նիւկօնան կամարակերպ նակասի մը դէմ յանդիման գտնալու ինքզինքը եւ կ'ափօի կը մնայ տես-նալով այդ նեղ երկու նուրբ գիծերով խորումուած մթին նա-կատը, երբ անդին այնչափ դատարկ ու անշահ մարդիկ, իրենց անսպատական նականներով կը պարծին: Եւ սակայն, նիւդ այդ մթին նակատը, որուն վրայի նորիզոնական զոյց խորու-ները նեպքներացի մը գիծերն են կարծես ուրիէ մտածումը կը սուրայ կը սաւառնի ու նիւդ այդ մթին ու նեղ նակատը նը-ռուած օդի, խսացած ոսանուի տպաւորուրիւնը կ'ընէ վրաս եւ չեմ կօտանար դիտելով զայն ու խորհելով նակասուրեանը բո-լոր այն բաններուն՝ որոնք պատիկ ծաւալ ունին ու մեծ կարո-դուրիւն: Իր բուխ դէմքին վրայ ամէն բան կը միտի մռայլ, խորհրդաւոր, մեծառուք ըլլալու եւ սեւ աշենրուն, նեղ նա-կատին, ալիսառն մօրուին իրայ, կուտակուած թխպայորդ ու զորս ամպերու ուռուսմը, մրրկիլը, փայլատակիլը պիտի կարծեիր տեսնալ: Բայց, փոխանակ առոր, նանելի անակնկալը

կ'ունենայ մարդ յուսախարբ ըլլալու եւ սուսերներու ալդ դէ-զերուն վրայ յանկարծ կը նշամարես, նուրբ, անբացաւելի, անսօւափելի երկնային մայս մը՝ որ դէմքի գիծերուն յօրին-ուածքին իսկ բնական արդիւնքն է, առանց մասնաւոր դիտու-մի կամ զիտակից ջանքի մը ծնունդ ըլլալու եւ որ տեւական ծիածաննի մը պէս պապդալով կը շետէ ու աւելի ազդեցիկ, գրաւիչ կ'ընծայէ նայուածքին խորուրիւնը, դէմքին խորհրդա-ւորուրիւնը, ամբողջուրեան պատկառաներ:

«Նոյն բանը իր սեւ, լայնարքիք աշենրուն մէջ, այնպէս ինչպէս Դուրեանները միայն ունին, խիս, խրոխ, մքամած, խորարափանց աշենք՝ որոնց մէջ պատիկ ու մետափայլ տողիւն մը նոյն դերը կը կատարէ, ինչ որ ունի յաւերժական մայսքը, կրօնաւորի իր յուրջ ու սպաւոր դէմքին վրայ, հիանալիօրէն բովիչ ու գեղեցիկ աշենք՝ որոնք նարապէյի կամ նդիէ Այ-վագեանին նազենի ու կանացի բայլետէ ձ'օր աղլորուրիւնը չունին անըուտ, բայց աւելի առնական, աւելի սակառնող, մազնիսական ու պատելի հմայք մը ունին:

«Անբասիր, սակաւապէս, սակաւախօս, հեռատես, Երբա-միս, զործունեայ, խստակօն, խոնարին, նեզահամբոյր, ու սկզբունքի տէր միանգամայն լեզուազէս, գրապէս, պերնախօս բարողիչ, բանասեր ու բանասեղ միեւնոյն ատեն.

«Նկեղեցականուրեան, հանրային զործերու եւ մամուլի մէջ մանաւանդ մտած մէկը չեմ զտած որ, իրաւացի կամ ա-նիրաւ կերպով դատափենուած կամ հակառակորդներ յարու-ցած չըլլայ, իր դպած շահերուն համեմատուրիւնով, այն աս-տիճան որ ա'լ բնական օրէնքի կարգ անցած է ինձի համար, ամէնէն օնորհնով ու պարկես մարդուն համար իսկ խել խելքէ միտքէ չանցած շարախօսուրիւններ ու զզուելի գրապա-տուրիւններ: Դուրեան Մրբազան անօրինակ օրինակ մըն է այս տեսակետով բանի որ իրարու տմենահակառակ տարեր կը միաբանին ու կը ձայնակցին իր անձին ու զործուներներ ներբողը հիւսելու համար եւ ամէնէն անհաս տրջանակներուն մէջ ընդհանուր ու անսահման համակրուրիւն կը վայելէ»:

(Մասիս, Ե. Շրջան, 54րդ տարի, 4 Մայիս 1904 դեկտ.)

Դուրեսան Սրբազն իրք քերթող և գրագէտ առաջին աեղն ունի մեր մտաւորական աշխարհին մէջ . իր ընթերցումներուն չնորհիւ և ոչ թէ համալսարաններ յաճախելով՝ ամբարած է մտքի մեծ պաշար մը , որուն համար շատ կանուխէն հաւաքած է արժէքաւոր գրքեր իրք 3-4000 օրինակ : Ուսած է Լատիներէն , Յունարէն , Ֆրանսերէն , Գերմանսերէն , Անգլիերէն , Թուրքերէն , Պարսկերէն , Ասորերէն լեզուներն գրական տեսակէտով և արտադրած է ձեռագիր երկասիրութիւններ , երկարժամանակնեայ դասախոսութեանց արդիւնք . լինչպէս . 1. Քննական պատմութիւն Հայոց . 2. Ընդարձակ պատմութիւն մատենագրութեան . 3. Պատմութիւն կրօնից . 4. Դիցարանութիւն Հայոց , 5. Ստուգաբանական ուսումնասիրութիւններ և զանազան ընդարձակ գրախօսականներ , 6. Քերթուածներ ինքնագիր և թարգմանածոյ , եւն . եւն . (\*) :

Իր Պատրիարքական Տեղապահի ընտրութիւնը , Յուլիսի 16ին , Զորեքարթի օրն , արգիւնք է իր անսահման ժողովը բոգականութեան : Պէտք է տեսնել այժմ զն . Սրբազնութիւն Պատրիարքական Դահլիճէն ներս թէ ի՞նչպէս իր մաքուր և անբասիր եկեղեցականի փառքերով պսակուած և աննման ժրութեամբ օժտուած կը գործէ անգուլ . այս տագնապի օրերուն , այս բազմապահանջ ժամանակին մէջ չգիտէ վայրկեան մը իսկ տագնապիլ : Արգոսի աչքերով կը հսկէ ամէն բանի և Բրիտանիւսի հարիւր . ձեռքերով կը վարէ ազգային գործերը , չխորհելով վայրկեան մը իսկ իր անձին վրայ , զի ոչ տպաքէն «Հովիւ քաջ գնէ զանձն ի վերայ ոչխարաց իւրոց» : Պատիւ և խորին մեծարանք իր բարձր անունին :



(\*) Ունի տպեալ դասագրքեր այ , ինչպէս ընթացք ի գործ Բարբառ , Ա. եւ թ. Տարի , Պատմական Մատենագրութեան , լինցիր Ասացուած , Բառագիտութիւն :